



Ընտրական Օրենսգրքի Շուրջ Գոյացած է Նոր Համաձայնութիւն

Յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններու վերահսկողութիւնը ապահովելու նպատակաւ Ազգային ժողովի կողմէ վաւերացուած նախկին որոշումի չեղեալ յայտարարուածն է եւ, իշխանութեան եւ ընդդիմադրութեան միջեւ գոյացած է նոր համաձայնութիւն՝ ընտրացուցակներու հրատարակման եւ ամբողջ ընտրական գործընթացը նկարահանելու եւ ուղղիղ սփռելու կապակցութեամբ:

Ազգային ժողովի աշխատանքին նստաշրջանի սկզբնաւորութեան, ՀԱԿ խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրապեան յայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Ընտրական Օրենսգրքի շուրջ ձեռք ձգուած համաձայնագրի վերջնական ստորագրումը:

Զուրապեան աւելցուց, որ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները արդէն հաւանութիւն տուած են Ազգային ժողովի 5 խմբակցութիւններու կողմէ Ընտրական Օրենսգրքի շուրջ նախատարագրուած համաձայնութեան:

Ընտրական գործընթացները դիտարկող 4 յայտնի հասարակական կազմակերպութեանց ներկայացուցիչները, Սեպտեմբեր 13-ին տարածած յայտարարութեամբ դրական գնահատեցին ձեռք ձգուած համաձայնութիւնը ու երկխօսութիւնը՝ քաղաքացիական հասարակութեան հետ: Միեւնոյն ժամանակ անոնք շեշտեցին, որ նախատարագրուած փաստաթուղթին մէջ ամրագրուած փոփոխութիւնները «անհրաժեշտ, սակայն ոչ բաւարար պայման են՝ երաշխաւորելու, որ ընտրութիւնները անցնին ազատ եւ արդար»:

«Ամբողջ Ընտրական Օրենսգրքը բազմաթիւ խուժեր եւ ապառաժներ ունի, բայց կասկածելի չէ, որ պէտք է գնահատուի որպէս դրական քայլ, եւ պէտք է այսօրինակ համաձայնագրերը, մասնաւորապէս այս համաձայնագիրը ողջունուի», - ըսաւ «Իրաւունքի Եւրոպա» կազմակերպութեան ներկայացուցիչ Տիգրան Եգորեան:

Ճեյմս Ուորլիք.- «Անհրաժեշտ է Միայն Հայաստանի ու Ատրպէյճանի Նախագահներուն Բարի Կամքը»

ԵԱՀԿ Մինսկի խումբի համա-նախագահ Ճեյմս Ուորլիք, ուսուական «Ինթերֆաքս» լրատու գործակալութեան տուած ընդարձակ հարցազրույցի ընթացքին յայտնած է թէ, Լեւոն Արարատի կարգաւորման պայմաններն են՝ որոշ շրջաններու վերադարձը Ատրպէյճանին, փախստականներու վերադարձը եւ միջազգային խաղաղապահ ուժերու ներկայութիւնը: Ըստ Ուորլիքի, միջնորդները կ'աշխատին, որպէսզի կարողանան միջոց գտնել, այդ պայմանները մէկտեղելու եւ խնդիրը հանգուցալուծելու համար:

Սեպտեմբեր 8-ին, Մոսկուայի մէջ դարաբաղեան թեմայով խորհրդակցութիւններ տեղի ունեցած էին: Ռուսաստանի արտաքին գործոց նախարար՝ Սերգէյ Լավրով ընդունած էր Մինսկի խումբի երեք համախաղաղահարկերը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Կասպրիկին:



ԵԱՀԿ Մինսկի խումբի համախաղաղահարկ Ճեյմս Ուորլիք

Ուշագրաւ է որ, հարցազրույցի ընթացքին Ուորլիքը մի քանի անգամ ընդգծած է, թէ պաշտօնական Ուաշինկթընն ու Մոսկուան չունին տարբեր մտեցումներ: Օրինակ, ուս լրագրողի հարցումին, թէ ո՞րն է Միացեալ Նահանգներուն համար դարաբաղեան խնդրի կարգաւորման իտէլական սենարը, ամերիկացի ղեւանագէտը պատասխանած է.- «Նոյնը, ինչ որ ուսական կամ ֆրանսական կողմերու համար: Հակամարտութիւնը շատ երկար կը շարունակուի, չափազանց շատ մարդիկ զոհուած են քսան տարիէն աւելի տեւած այս հակամարտութեան հետեւանքով: Իսկ խնդիրը կընայ կարգաւորուիլ եւ մենք ունինք կարգաւորելու համար պայմաններ, այդ պայմանները մեզի յայտնի են»:

Ուորլիքը նաեւ ընդգծած է, որ կարգաւորման մասին կարելի կ'ըլլայ խօսիլ միայն այն ատեն, երբ անոր իբր արդիւնք՝ չըլլան յաղթողներ եւ պարտուողներ: Այդ արդիւնքը պէտք է ձեռնտու ըլլայ բոլոր կողմերուն.- «Որպէս տարբեր հակամարտութիւններու կարգաւորման մասնակցած մարդ զի-

Շար.ը էջ 4

Կարէն Կարապետեան Պաշտօնապէս Նշանակուեցաւ Հայաստանի Վարչապետ

Նախագահ Սերժ Սարգսեանի Սեպտեմբեր 13-ի հրամանագրով Կարէն Կարապետեան նշանակուեցաւ վարչապետ, դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետութեան 14-րդ վարչապետը:

Ռուսաստանեան «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահի պաշտօնը Հայաստանի վարչապետի աթոռով փոխարինած Կարէն Կարապետեանին կը սպասեն դժուարին օրեր՝ իր նոր պարտականութիւններու կատարման գծով:

Ֆինանսներու նախարարութեան եւ Ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած տուեալներուն համաձայն, եթէ 2008 թուականին՝ տնտեսական ճգնաժամէն առաջ, երկրի համախառն ներքին արդիւնքը (ՀՆԱ) կը կազմէր 11.9 միլիարդ



Հայաստանի նորանշանակ վարչապետ՝ Կարէն Կարապետեան

տոլար, իսկ պետական պարտքը 1.9 միլիարդ էր, ապա 2015-ին ՀՆԱ-ն աւելի քիչ էր՝ 10.5 միլիարդ տոլար, միեւնոյն ժամանակ, պետական պարտքը աւելացած է գրեթէ երեք անգամ եւ այս տարուայ Օգոստոսի վերջը կը կազմէր 5 միլիարդ 484 միլիոն տոլար:

Տակաւին յայտնի չէ, թէ Յովիկ Աբրահամեանի հետ որոնք պիտի հեռանան կառավարութեանէն:

«Խոստումը» Ֆիլմը Ցուցադրուեցաւ Թորոնթոյի Միջազգային Փառատօնին

Երկար տարիներ Հոլիվուս մէջ գործած իռլանտացի բեմադրիչ Թէրի ձորճի՝ Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային առաջին ներկայացումը կայացաւ անցեալ կիրակի, Թորոնթոյի միջազգային ֆիլմերու փառատօնի ընթացքին:

Ֆիլմի ստեղծման գլխաւոր նախաձեռնողը եղած է, անցեալ տարի մահացած՝ բարերար Քրոք Քրքորեանը: Հայագրի մեծահարուստի անունը կը յիշատակուի նաեւ ենթավերնագրերուն մէջ՝ գ որպէս ֆիլմի գործադիր արտադրող:

Ֆիլմի թեմայի հիմքը կը ներկայացնէ Պոլիս մէջ ուսանող հայագրի բժիշկ՝ Միքայէլի, Փարիզէն հայրենիք վերադարձած նկարչուհի Աննայի եւ ամերիկացի լրագրող Քրիստոֆըրի՝ 1915 թուականի իրա-

Շար.ը էջ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՆ
SUNDAY SEPTEMBER 18, 2016
VERDUGO PARK GLENDALE
1621 Canada Blvd., Glendale, CA, 91206 Starting at 11:00 am

ARMENIAN INDEPENDENCE DAY FESTIVAL
FREE ADMISSION STUDENTS
Live Music
Dancing
Art Work Exhibition
Armenian Food
Kids Games

ԵՐԳ ՈՒ ՊԱՐ
ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒ ԵՒ ԳԻՐԹԵՐՈՒ ՎԱՃԱՌԹ
ՓՈՔՐԵՐՈՒ ԽԱՂԵՐ - ՀԱՄԱՂԱՍ ԱՇԵՐ

GENERAL SPONSOR
INNOVATIVE Designs Manufacturing Inc.
By TED & NORA KOROGHLIAN

ARMENIAN INDEPENDENCE DAY FESTIVAL

ՎԱՅԱՍԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

ԱՄՆ-ի Նոր Նախաձեռնությունն Արցախի Հարցում

ՅԱԿՈՔ ԲԱԴԱԼԵԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորրիքը Արցախի հարցի վերաբերեալ մոտակի օրերի խորհրդակցություններից յետոյ պատասխանելով ինտերֆաքսի հարցերին, յայտարարել է, որ եթէ ինչ որ մէկին թւում է, որ հակամարտութիւնը կառավարելի է, ապա սխալում է:

Թէ ում է ակնարկում Ուորրիքը, հնարաւոր է միայն ենթադրել, քանի որ նա չի նշում կոնկրետ այդ ինչ որ մէկին: Չի բացառում, որ նկատի ունի հակամարտութեան կողմերին, կամ նրանցից որեւէ մէկին, սակայն միանգամայն համոզմունքով է ելնում, որ Ուորրիքը նկատի ունի Ռուսաստանին, որպէս համանախագահ երկիր:

Ուորրիքի հարցազրոյցը վկայում է, որ Մինսկի խմբի երեք համանախագահների, կամ աւելի շուտ ԱՄՆ-ի, Ֆրանսայի ու Ռուսաստանի միջեւ կայ հակառակուսի մտայնութիւն՝ յետագայ իրավիճակի կապակցութեամբ: Դրա մասին է վկայում այն, որ Ուորրիքը խօսելով նախագահների նոր հանդիպման մասին, նշում է, թէ դրա տեղն ու ժամանակը պարզ չէ:

Բանն այն է, որ Յունիսին Սանկտ Պետերբուրգից յետոյ դա կարծես թէ պարզ էր, առնուազն այն իմաստով, որ նախագահների յետապրիւնները հանդիպումը սպասում էր Փարիզում՝ Ֆրանսայի հովանու ներքոյ: Բանն այն է, որ ապրիլի պատերազմից յետոյ Վիեննայում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահութեամբ, յետոյ երկրորդ հանդիպումը եղավ Սանկտ Պետերբուրգում, եւ դրանից յետոյ երրորդ հանդիպումը սպասում էր արդէն երրորդ համանախագահ Ֆրանսայի

հովանու ներքոյ:

Աւելին, որ Սանկտ Պետերբուրգից յետոյ Ֆրանսան ձեռնամուխ էր լինելու երրորդ հանդիպման կազմակերպմանը, Երեւանում յայտարարեց Ֆրանսայի դեսպանը: Ընդ որում, նա նրբօրէն ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման օրակարգը չի վայելել Ֆրանսայի համաձայնութիւնը: Բանն այն է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը յաջորդած յայտարարութեան մեջ դրա մասնակիցները խօսել էին հրադադարի պահպանման կարեւորութեան, միայն ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի մոնիտորինգային հնարաւորութիւնների ընդլայնման մասին, իսկ ահա հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի մասին չէին խօսել: Մինչդեռ այդ մեխանիզմի հարցը եղել էր Վիեննայում անցկացուած ամերիկեան նախաձեռնութեամբ հանդիպման առաջնահերթութիւնը:

Ֆրանսայի դեսպանը Երեւանում յայտարարեց, որ թէեւ Սանկտ Պետերբուրգի ամփոփիչ յայտարարութեան մէջ այդ մեխանիզմի մասին չկայ ոչինչ, բայց իրենց համար դա է մնում առաջնահերթութիւնը: Այդպիսով, պէտք է ենթադրել, որ այդ մեխանիզմի խնդրում առկայ է տարաձայնութիւն, եւ Ռուսաստանի առաջնահերթութիւնն այլ է, քան Ֆրանսայի եւ ԱՄՆ առաջնահերթութիւնը: Եւ եթէ այժմ յստակ չէ, թէ որտեղ ու երբ կարող է լինել յաջորդ հանդիպումը, եւ չի յայտարարում նաեւ, որ դա պէտք է լինի Ֆրանսայի հովանու ներքոյ, ապա պէտք է ենթադրել, որ Ռուսաստանին յաջողում է այդ տարբերակը տորպեդահարել:

Դժուար է ասել, թէ ով է ՌԴ այդ քայլերի շահաւորն արդէն համար

կամարտ կողմերում՝ Հայաստանը, Ատրպէյճանը, թէ երկուսն էլ:

Սակայն, հայկական կողմը հրապարակաւ ողջունել եւ նոյնիսկ պահանջել է հրադադարի մեխանիզմների արագ ներդրումը, իսկ Ատրպէյճանը մերժում է դրանք: Պաքուի մերժումը հասկանալի է: Այդպիսի միջազգային մեխանիզմի ներդրումը փաստացի նշանակելու է անվտանգութեան նոր համակարգի սկզբնաւորում, որն արձանագրելու է ներկայիս ստատուս-քուոն, ինչպէս նաեւ փոխելու է հակամարտութեան կարգաւորման գործընթակի տրամաբանութիւնը, դրանում փակելով պատերազմի շանտաժի ու սպառնալիքի ճանապարհը: Իսկ Ատրպէյճանը վերջին մի քանի տարիներին ընթանում է բացառապէս այդ ճանապարհով՝ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական լրջագոյն հովանաւորութեամբ:

Դրա համար էլ Վիեննայում առաջ քաշուած օրակարգից յետոյ, Սանկտ Պետերբուրգում Մոսկովան ու Պաքուն այդ օրակարգից հանեցին հրադադարի պահպանման մեխանիզմի հարցը: Դրանից յետոյ էլ Ֆրանսան յայտարարեց, որ իր նախաձեռնութեամբ փորձելու է այդ հարցը վերադարձնել օրակարգ: Սպասելի է, որ Մոսկովան ու Պաքուն պէտք է անեն հնարաւորն այդ վերադարձը բացառելու համար, ինչն էլ ենթադրում է բացառել հանդիպում Ֆրանսայի նախաձեռնութեամբ:

Ու կարծես թէ Մոսկովային ու Բաքուին յաջողում է դա: Միաժամանակ, Ուորրիքի հարցազրոյցից նկատելի է նաեւ, որ ԱՄՆ առաջ է քաշում այլընտրանքային նախաձեռնութիւն՝ հանդիպում Նիւ Եորքում, ՄԱԿ Գլխաւոր Ասամբլեայի շրջանակում: Ամերիկացի

համանախագահը յայտարարում է, որ ցանկալի կը լինէր, որպէսզի Նիւ Եորքում կազմակերպուէր նախագահների հանդիպում:

Այդպիսով, ի պատասխան Ֆրանսայի նախաձեռնութիւնը տապալելու Ռուսաստանի ջանքի, ԱՄՆ հանդէս է գալիս իր հովանու ներքոյ նոր հանդիպման նախաձեռնութեամբ: Ընդ որում, բացառել պէտք չէ նաեւ, որ ԱՄՆ կարող է չվստահել ընդհանրապէս Ռուսաստանին ու Ֆրանսային, կասկածելով, որ ֆրանսական հովանու ներքոյ նոր հանդիպման՝ այդպիսով Վիեննայի օրակարգի լիարժէք վերականգնման տապալումը ռուս-ֆրանսական կողմից սպառնալու է:

Բոլոր դէպքերում, Ուորրիքի արտայայտութիւնից պարզ է, որ ԱՄՆ փորձում է Նիւ Եորքում վերականգնել Վիեննայի օրակարգը, ինչն իհարկէ նշանակելու է ոչ թէ անմիջական գործողութիւնների պայմանաւորութեամբ Ռուսաստանի կողմից վերահսկողութիւն գործընթակի նկատմամբ, թոյլ չտալու համար, որ Ապրիլից յետոյ փակուող յայտնուած Ռուսաստանն ու Ատրպէյճանը դուրս գան այդ փակուողուց: Ուորրիքը նշում է, որ կարելի է, որ Ապրիլից յետոյ տեւական ժամանակ պահպանուած է հրադադարը: Այդ հրադադարը կը պահպանուի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկովան ու Պաքուն գտնուում են փակուողում, որում յայտնուեցին Ապրիլի բլից-հարցի տապալումից յետոյ:

Այդ փակուողին դարձել է կովկասի անվտանգութեան ու կայունութեան գրաւականը, որն իհարկէ երաշխաւորուած չէ, եւ խնդիրն այն է, թէ ինչ է հնարաւոր անել այդ ընթացքում՝ անվտանգութեան ու կայունութեան նոր իրողութիւններ ձեւաւորելու համար:

«ԼՐԱԳԻՐ»

Նոր Կառավարութեան Փողը

ՍՈՒՍԱ ՍԻՔԱՅԷԼԵԱՆ

Հայաստանում նոր կառավարութեան կազմաւորման եւ փոփոխութիւնների ալիքի հռչակման գործընթացը առաջ է բերում պարզ մի հարց՝ ովքե՞ր են ֆինանսաւորելու փոփոխութիւնները: Հռչակումն ինքնին իհարկէ հարցեր է առաջացնում այդ ամէնի անկեղծութեան կապակցութեամբ՝ այն իմաստով, թէ ինչքանով են հռչակուած փոփոխութիւնները անկեղծ, ինչքանով է իշխանութիւնն անկեղծ իր մղումներում, խոստումներում, հաւաստիացումներում:

Հայաստանի իշխանութիւնը, մասնաւորապէս՝ Սերժ Սարգսեանը, այնքան է փոփոխութիւնների խոստումներ տուել եւ հռչակագրեր տարածել, որ դրանց անգամ կէսի իրականութիւն դառնալու դէպքում Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ռազմա-քաղաքական որակներն այսօր արմատապէս տարբեր կը լինէին, քան իրականում: Ըստ այդմ՝ նախ իհարկէ առաջանում են անկեղծութեան, ցանկութեան, կամքի վերաբերեալ հարցեր: Աւելին՝ ոչ թէ հարցեր, այլ պարզապէս համոզմունք, որ նոր հռչակագրերը ընդամենը հերթականն են, իրականութեան հետ որեւէ աղերս չունեցող: Եւ այդ առումով Սարգսեանը դեռ պէտք է փաստական վկայութիւններ մատուցի հանրութեանը՝ ելույթներից բացի:

Սակայն յարգելով անկեղծութեան կանխավարկածը՝ անդրադառնանք հարցին՝ իսկ ովքե՞ր են ֆինանսաւորելու փոփոխութիւնները, զարգացումը: Չէ՞ որ դրանք պահանջում են ներդրումներ, առանց որի զարգացում հնարաւոր չէ: Ներդրումների աղբիւրները պարզ չեն: Դրանք Հայաստանում են, թէ՛ արտերկրում: Ընդ որում՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ արտերկրում կան ենթաաղբիւրներ: Մասնաւորապէս, եթէ խօսքը վերաբերում է Հայաստանի մասին, ապա հարց է առաջ գալիս՝ տեղի է ունենալու ստուերի՞ հաշուին փոփոխութիւնների ֆինանսաւորում, թէ՞ սեփական ինստիտուցիաների, մենաշնորհներն են յաղթահարուելու, թէ՞ լինելու է որոշակի «կուլակաթափութիւն»:

Եթէ խօսքը արտերկրի մասին է, ապա այստեղ փոփոխութիւնների ֆինանսաւորման աղբիւրը լինելու է Ռուսաստանը, թէ՞ Արեւմուտքը: Թէ՞ Ռուսաստանի մեծահարուստ հայերը, մեծ հաշուով որոնցից մէկն էլ Կարէն Կարապետեանն է: Առաւել եւս, որ Սերժ Սարգսեանը նրան ներկայացնելով ՀՀԿ խորհրդին յայտարարեց, որ չնայած ՀՀԿ-ն ունի մեծ ներուժ եւ բազմաշերտ է, սակայն չպէտք է զլանան բոլոր կարող ուժերին ներգրաւելու հարցում, աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսեանը «փոփոխու-

թիւնների ալիքը» սկսում է պարզ կողմերին տրամաբանութեամբ՝ ով ներդրում է կատարում Հայաստանում, նա ստանում է իշխանութեան մաս 2017 թուականին: Ընդ որում՝ դա կարող է վերաբերել եւ՝ հայաստանեան, եւ՝ արտերկրի շրջանակներին:

Հնարաւոր տարբերակները, հարցադրումները, աղբիւրները իհարկէ բազմազան են, բայց որ ոչ մի փոփոխութիւն չի կարող լինել առանց մեծածախ ներդրումային հոսքի, ոչ մի փոփոխութեան ալիք չի կարող առաջանալ առանց ներդրումային, ֆինանսական ալիքի, գործնականում աքսիոմատիկ ճշմարտութիւն է: Հայաստանը, օրինակ, Հոկտեմբերին պատրաստուած է Նիւ Եորքում ներդրումային համաժողով անցկացնել ներդրումներ ներգրաւելու համար: Ինքնին հասկանալի է, որ եթէ Հայաստանի գործարար միջավայրի բարելաւում տեղի չի ունենում, այդ համաժողովը վերածուած է պարզ արարողակարգի, նոյնիսկ աւելորդ ծախսի եւ ժամավաճառութեան: Բայց Հայաստանում գործարար միջավայրի գրաւչութեան դէպքում անգամ ներդրումային ալիքը երաշխաւորուած չէ, քանի որ Հայաստանի ներդրումային միջավայրը վարկաբեկուած է այնքան, որ կամ յեղափոխական փոփոխու-

ՄԱՍԻՍ
ՇԱՐԱԹ ԱԹԵՐԹ

ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԷՆ
ՎԱՅԷ ԱՁԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly
Organ of the **Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA**
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
<http://www.massisweekly.com>

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Զուրաբեան. «Եթե Չես Տարանջատում Քաղաքական Իշխանութիւնը Բիզնեսից, Ոչ Սի Բան Չի Փոխուելու»

Ընդդիմադիր Հայ ազգային գոնկրէսում Հայաստանի վարչապետի պաշտօնում իշխող Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) թեկնածու Կարէն Կարապետեանի հետ յոյսեր չեն կապում: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեանը վստահ է, որ իշխանութիւնները նոր դէմք բերելով փորձում են ժողովրդին համոզել, թէ փոփոխութիւններ են լինելու, մինչդեռ դա սուտ է, եւ ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ դա հնարք է:



ՀԱԿ խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեան

Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ Կարապետեանը արդէն նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանից ոչնչով չի տարբերուում, քանի որ նրա ընտանիքն էլ բիզնես շահեր ունի Հայաստանում:

«Կոնկրետ այն երկրում, որը յանձնուելու է իր կառավարման՝ վարչապետի կարգավիճակով, ունի բազմաթիւ բիզնեսներ, բազմաթիւ հետաքրքրութիւններ», - յայտարարեց Զուրաբեանը «Ազատութիւն TV»-ի «Կիրակնօրեայ վերլուծական թամբագեանի» հաղորդման ժամանակ՝ շարունակելով. - «Հիմա Դուք ինձ ասէ՛ք՝ որեւէ մէկը Հայաստանում կը հաւատա՞, որ իր ղեկավարած կառավարութիւնը, ասե՛նք, եթէ պէտք լինի, եթէ այդ բիզնեսների կողմից ինչ-որ չարաշահումներ լինեն, կամ ինչ-որ արտօնութիւնների հետ

կապուած խնդիր լինի, այդ կառավարութիւնը շատ կոշտ կը վարու՞ի այդ բիզնեսների հետ. բացարձակապէս, բնականաբար, ոչ ոք նման հաւատ չունի, չի էլ կարող լինել: Ինքնին շահերի բախումը արդէն վտանգի աղբիւր է, էլ չենք խօսում, որ պարզ է, որ շարունակուելու է նոյն հովանաւորութիւնը»:

«Այսինքն, եթէ էպպէս, սկզբունքորէն չես տարանջատում քաղաքական իշխանութիւնը բիզնեսից, ոչ մի բան չի փոխուելու», - շեշտեց ընդդիմադիր պատգամաւորը:

Իշխանական Պատգամաւորի Կարծիքով Աղքատութիւնը Կը Կրճատուի 10 Տարիէն

Վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականի նկատմամբ, Աժ Սոցիալական հարցերու յանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Յակոբ Յակոբեան ըսաւ. - «Կը կարծեմ, որ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանը եւ վաղուան վարչապետը, կը կիսեն իրենց մօտեցումները, որովհետեւ երկուքին նպատակն ալ նոյնն է, որ վաղուան քաղաքացին զգայ փոփոխութիւն սեփական մաշկի վրայ»:



Աժ Սոցիալական հարցերու յանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Յակոբ Յակոբեան

Տիգրան Սարգսեանէն յետոյ, Յովիկ Աբրահամեանի վարչապետութեան շրջանին փոփոխութիւններուն մասին Յակոբ Յակոբեան ըսաւ. - «Որպէս Սոցիալական հարցերու յանձնաժողովի նախագահ կրնամ ըսել հետեւեալը. փոփոխութիւնները մարդ իր մաշկին վրայ կրնայ զգալ գոնէ 10 տարուան ընթացքին: Երբ ինձի հարցնեն, թէ՞ երբ կը կրճատուի աղքատութիւնը, ես կը պատասխանեմ՝ աղքատութիւնը երկար պէտք է կրճատուի: Մեր ՀՆԱ-ն եթէ այսօր 11 մլրդ տոլար է, գոնէ պէտք է դառնայ 15 մլրդ տոլար, որ մենք մեր աչքով տեսնենք աղքատութեան կրճատումը»:

«Հասարակութեան մէջ բեւեռացումները, կուտակուող հակասական յարաբերութիւնները, որոնց իբր արդիւնք կը ծնին նոր երեւոյթներ: Իմ կարծիքով, ՊՊԾ գունդի հետ կապուած «Սասնա Մռերեռ» գործողութիւնը արագացուց այս ամէն ինչը: Եթէ չըլլար նման գործողութիւն, այս արդիւնքին կը հասնէինք 3 կամ 4 տարի յետոյ: Նախագահը յայտարարեց, ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորման մասին, որպէսզի կառավարման համակարգին մէջ հասարակութեան բեւեռացուած տարբեր շերտերու ընդգրկումով կարենանք հանել այդ բեւեռացումը»:

Կարէն Կարապետեանի, ՀՀ վարչապետ նշանակման մասին, Յակոբ Յակոբեան յայտնեց. - «Իմ գնահատականը չէ, բայց հասարակութեան գնահատականը՝ դրական է»:

Քաղաքագետ.- «Չգիտենք Կարապետեանը Պուտինից Ինչ Անելու Մանդատ Է Ստացել

«Խնդիրը ոչ այնքան վարչապետի հրաժարականն է, որքան Հայաստանում նոր կառավարութեան ձեւաւորումը», - կառավարութեան, ՀՀ 13-րդ վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականի վերաբերեալ «Առաջին Լրատուական»-ի հետ զրոյցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բաղալեանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հասարակութիւնը չունի այն ուժը, որ կարողանայ իշխանութիւն ձեւաւորել, եւ այդ ուժի բացակայութիւնը փոխատուցում է աշխարհաքաղաքական կենտրոնների գործունէութեամբ. «Եթէ դու չես ձեւաւորում քո իշխանութիւնը, այն ձեւաւորում են դրսից»:



Քաղաքական փորձագետ Արմեն Բաղալեան

Ա. Բաղալեանի խօսքով՝ քանի որ Հայաստանը փոխել է Սահմանադրութիւնը եւ անցնում է խորհրդարանական համակարգի, եւ միւս տարի էլ խորհրդարանական ընտրութիւններն են տեղի ունենալու, բնականաբար, երկու կենտրոնների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուշադրութիւնը մեծացել է այս իշխանութեան ձեւաւորման գործընթացի վրայ:

Ռուսաստանում Կ. Կարապետեանը իր բիզնեսն ունի, ղեկավարութեան հետ լաւ յարաբերու-

թիւններ ունի եւ այդ լաւ պայմանները փոխարինում է ՀՀ վարչապետի պաշտօնով: Կարող է լինեն մարդիկ, ովքեր կասեն՝ նա քաղաքական «Յունան Աւետիսեան» է, սակայն դա իրականութեանը չի համապատասխանում: Եթէ եկել է, ուրեմն ազդեցիկ ուժ է նրան կարգադրել, եւ այդ ազդեցիկ ուժը հաստատ ՀՀ նախագահը չէ», - մեկնաբանեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագէտ՝ յաւելելով՝ չգիտենք, թէ նա Պուտինից ինչ անելու մանդատ է ստացել եւ ինչքան ժամկէտում է դա իրականացնելու:

«Այլ Ուժերի Ակտիւացումը Սասնայ Ճոռերի Շնորհիւ Է».- Ալեք Ենիգոմշեան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը Ազատութեան հրապարակում Սեպտեմբերի 10-ին հրաւիրեց իր առաջին հանրահաւաքը: Արդեօ՞ք սա վկայում է այն մասին, որ «Սասնայ ծուր»-ը ձախողեցին, եւ այդ ձախողումը պատճառ հանդիսացաւ, որ քաղաքական ուժերը այս պահին յայտներկայացնեն Ազատութեան հրապարակում հանրահաւաքներ անցկացնելու: «Առաջին Լրատուական»-ի հետ զրոյցում այս հարցին ի պատասխան «Սասնայ ծուր» շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշեանը նշեց, որ Ազատութեան հրապարակում հանրահաւաքներ անելը ոչ ոքի մենաշնորհը չէ. «Ազատութեան հրապարակում, 88-ից սկսած, յաղթանակել է այն շարժումը, որը ներկայացրել է ժողովրդի իդէալը: Ազատութեան հրապարակում այլ ուժերի հանդէս գալը պէտք է շատ նորմալ ընդունել, ոչ մի խնդիր չկայ»:



«Սասնայ ծուր» շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշեան

Ալեք Ենիգոմշեանը նշեց, որ ժպիտով է ընդունում այն պնդումը, թէ «Սասնայ ծուր» շարժումը ձախողուել է. «Այն իրավիճակը, որ այսօր ստեղծուել է Հայաստանում, «Սասնայ ծուր»-ի գործողութիւնից յետոյ, շարունակում է մնալ նրանց ստեղծած կենդանիկայի

դաշտում: Այլ ուժերի ակտիւացման երկու պատճառ կարող եմ նշել. մէկը «Սասնայ ծուր»-ի ստեղծած կենդանիկայից օգտուելով՝ սեփական յայտը ներկայացնելն է, երկրորդ 2017-ին սպասուելիք «ընտրութիւններն» են, եւ այդ ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացնողներն են, որ այսօր ուզում են ակտիւանալ՝ ի պատրաստութիւն այդ ընտրութիւնների»:

«Սասնայ ծուր»-ի ֆէկետը դեռեւս մնում է եւ երկար ժամանակ կը մնայ, «Սասնայ ծուր» շարժումն իր ասելիքն ունի եւ կ'ունենայ», - ընդգծեց Ա. Ենիգոմշեանը:

ՔՊ-ի Վարչապետի Թեկնածու Նիկոլ Փաշինեան Է

Ազատութեան հրապարակում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը հրաւիրել էր իր առաջին հանրահաւաքը: Հանրահաւաքի մասին աւելի վաղ էր յայտարարուել, սակայն շաբաթուայ ընթացքում տեղի ունացած իրադարձութիւնները, մասնաւորապէս վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականը էական նշանակութիւն ունեցաւ հանրահաւաքի բովանդակութեան վրայ: Այս հանրահաւաքի ընթացքում պարզ դարձաւ, որ ՔՊ-ն պատրաստուում է ձեւաւորել ստուերային կառավարութիւն, եւ կուսակցութեան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանն է: Հանրահաւաքի հիմնական շեշտադրումները յուլիսեան իրադարձութիւններն էին, անդրադարձ կատարուեց ՏԻՄ ընտրութիւններին ՔՊ-ի մասնակցութեանը, ինչպէս նաեւ ներկայացուեց կուսակցութեան արտաքին քաղաքական պատկերացումները:

ԼՈՒՐԵՐ

Սէյրան Օհանեան ԶԱՊԿ-ի Ապագայ Գլխաւոր Քարտուղար

«Ինթրֆաքս» գործակալութիւնը՝ հիմնուելով Հայաստանի կառավարութեան իր աղբիւրին՝ հաղորդագրութիւն մը չդաժ է, որուն մէջ կը յայտնէ, թէ Հայաստանի պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Սէյրան Օհանեանը ամենայն հաւանականութեամբ պիտի նշանակուի Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար:



Հայաստանի պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Սէյրան Օհանեան

«Յառաջիկային, Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը պիտի ազատուի իր զբաղեցուցած պաշտօնէն: Ան կը նշանակուի ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար», - կը գրէ ռուսական գործակալութիւնը:

Վերջերս, Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսեանը յայտարարած էր, որ կառավարութեան մէջ՝ լայնածաւալ փոփոխութիւններ կը սպասուին: Իսկ անկէ առաջ՝ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորզիլժան ըսած էր, որ կազմակերպութեան նոր գլխաւոր քարտուղարը կը նշանակուի Հոկտեմբեր 14-ին՝ Երեւանի, ՀԱՊԿ խորհուրդի նիստին, ու նոր քարտուղարը պիտի ըլլայ Հայաստանի ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը Հայաստանի ներկայացուցիչը պէտք է

պարբերական կարգով ստանձնէր գոնէ տարի մը առաջ, սակայն անցեալ տարի ՀԱՊԿ խորհուրդի նիստին որոշուեցաւ տարի մը եւս երկարաձգել Բորզիլժանի պաշտօնավարման ժամկէտը:

ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն, Երեւանի մէջ, Հոկտեմբեր 14-ին կայանալիք կազմակերպութեան խորհուրդի նիստին, ՀԱՊԿ անդամ բոլոր պետութիւններու ղեկավարները պէտք է հաստատեն Օհանեանի թեկնածութիւնը եւ հաստատելու պարագային, ան պաշտօնը կը ստանձնէ երեք տարի ժամկէտով:

Տողու Փերինցեի Պատիժը Ձնցուած

Թրքական «Daily Sabah» թերթի փոխանցմամբ՝ Ձուիցերացի Գերագոյն դատարանը չեղարկած է նախապէս իր ընդունած որոշումը, որով թուրք քաղաքական գործիչ ու թուրքիոյ Աշխատակողական կուսակցութեան առաջնորդ Տողու Փերինցեքը պատժուած էր՝ Հայոց ցեղասպանութեան ժխտման համար:



Տողու Փերինցեք

նը 2007 թուականին Փերինցեքին պատժած է անոր այն խօսքերուն համար, որ Հայոց ցեղասպանութիւնը «մեծ կեղծիք» է:

Դատարանի որոշումը վերատեսուցութեան ենթարկուած է անկէ ետք, երբ ՄԻԵԴ-ը թոյլատրած է Հայոց ցեղասպանութեան ժխտումը՝ վկայակոչելով խօսքի ազատութիւնը:

Ձուիցերիոյ կառավարութիւնը եւ Ձուիցերիա-Հայաստան միութիւնը որպէս փոխհատուցում Փերինցեքին պիտի վճարեն 2560 տոլար: Ձուիցերիական դատարանը

«Խոստումը» ֆիլմը Ցուցադրուեցաւ Թորոնթոյի Միջազգային Փառատօնին

Շարունակուած էջ 1-էն

դարձութիւններու ընթաց ծաւալուող բարդ յարաբերութիւնները:

«Հայոց ցեղասպանութեան տրքթոր ժիւալօ» եւ «սիրային եռանկիւն»՝ այսպէս կը բնութագրէ ֆիլմի թեման Hollywood Reporter-ը:

Ինչպէս կը սպասուէր, Հայոց ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմի ցուցադրութիւնը քաղաքական խայտառակութեան պատճառ դարձաւ: «Երկուշաբթի օր, ֆիլմի առաջին ներկայացումէն մի քանի ժամ անց, IMDb կայքին մէջ աւելի քան 10 հազար մարդ արդէն իսկ քուէարկած եւ չափազանց ցած գնահատական տուած էր «Խոստումը» ֆիլմին: Իրականութեան մէջ, սակայն, քուէարկողներու մեծամասնութիւնը չէր այլ դիտած ֆիլմը, իսկ յարձակումներու պատճառը Հայոց ցեղասպանութեան հար-


ցով թուրքիոյ ժխտողականութիւնն է», - կը գրէ գգանատական Toronto Sun պարբերականը:

Թրքական կողմի կոշտ արձագանքի մասին ֆիլմի ցուցադրութեան յաջորդած մամուլային ասուլիսի ժամանակ անդրադարձաւ նաեւ ֆիլմի հեղինակը՝ Թէրի ձորձը:

«Առկայ է թրքական կառավարութեան քաղաքական ազդեցութիւնը, որուն արդէն մէկ հարիւրամեակէ ի վեր կը յաջողի ժխտել տեղի ունեցածը: Այսօր այդ ժխտողականութեան ռազմավարական նշանակութիւնը թուրքերու համար աւելի կարեւոր է. այդ փորձաքար է անոնց համար: Ամէն անգամ, երբ Հայոց ցեղասպանութիւնը կը չի նշանակուի՝ ըլլայ այդ 100-րդ տարելիցը թէ նման ֆիլմի մը նկարահանումը, մենք կը դառնանք ժխտողականութեան իսկական տարափի մը ակնատեսը», -

Ըստ Դեսպան Արման Նաւասարդեանի Կառավարութեան Փոփոխութիւնին 3 Ետոյ Արտաքին Քաղաքականութիւնը Վերանայելու Խնդիրներ Կան

«Իհարկէ կառավարութեան փոփոխութիւնով որոշ առումով կարող է փոխուել նաեւ արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան աշխատանքը, բայց արտաքին գործերի նախարարութիւնը նախագահի, պետութեան մենաշնորհն է, իսկ կառավարութիւնը գործադիր մարմին է, այս մասին «Առաջին Լրատուական»- ի հետ զրոյցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը՝ յաւելելով, որ շատ կարեւոր է ճիշդ կողմնորոշուել այն քառասյին իրավիճակում, որ ստեղծուած է այսօր մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքում:



Դեսպան Արման Նաւասարդեան

Դեսպանի խօսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը մեծ խնդիրներ ունի. արդեօք Հայաստանը կը կարողանայ ճիշդ կողմնորոշուել այս արագ փոփոխուող իրադրութիւնում. սա է հարցերի հարցը: Արտաքին քաղաքականութեան ուղղութիւնը, կրաւորական դիրքորոշումը, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, եթէ չփոխուեց, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ»:

Ա. Նաւասարդեանի կարծիքով՝ դիւանագիտութիւնը համահունչ պէտք է լինի ասօրուայ պահանջներին, նոր մեթոտները, ձեւերը, մեթոտորոգիաները պէտք է կիրառուեն:

«Իրանի հետ մեր յարաբերութիւններում մենք որոշ չափով

հետ մնացինք Իրանի հետ յարաբերութիւններում, ստեղծուեց Մոսկուա-Թեհրան-Պաքո եռանկիւնին, մենք կարծես թէ յայտնուեցինք լուսանցքում՝ նկատի ունեմ տնտեսական խնդիրները: Սակայն ամէն իրադրութեան մէջ կա ելք, թունելի ծայրում լոյս է նկատուում. հիմա փորձագէտներն առաջ են քաշում զուգահեռ առանցքի գաղափարը՝ Մոսկուա-Թբիլիսի-Երեւան-Թեհրան, եւ Իրանը դրան դրականօրէն է նայում, այստեղ Հայաստանը պէտք է կարողանայ իր միջնորդական դերը կատարել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի միջեւ: Եթէ ակտիվօրէն աշխատենք, կ'ունենանք արդիւնքներ», - նշեց Ա.Նաւասարդեանը:

Անհրաժեշտ Նախագահներուն Բարի Կամքը

Շարունակուած էջ 1-էն

տեմ, որ բանակցութիւնները չեն կրնար յաջող ըլլալ, եթէ կողմերէն մէկը ստիպուած նոր գոհեր եւ գիշումներ տայ: Բանակցութիւնները յաջողած են, երբ երկու կողմերը կը շահին, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ատրպէյճանի բնակիչները»:

Հայաստանին եւ Ատրպէյճանին զէնք վաճառելու մասին հարցումի մը պատասխանելով Ուորլիքը դիւանագիտական պատասխան տուած է, նշելով միայն, որ ի տարբերութիւն Միացեալ Նահանգներուն՝ Ռուսաստանը յատուկ երկարամեայ յարաբերութիւններ

ունի երկու երկիրներուն հետ: Ամերիկացի դիւանագէտը, միաժամանակ ընդգծած է, որ Միացեալ Նահանգները հակամարտող կողմերուն կը վաճառէ միայն պաշտպանողական զէնք, այն ալ՝ շատ սահմանափակ քանակով: Բացի այդ, շեշտած է Ուորլիքը, ԱՄՆ Գոնկրէսը նոյնիսկ կ'արգիլէ զէնք վաճառել Ատրպէյճանին, եթէ այդ կրնայ օգտագործուիլ Ղարաբաղի դէմ: Հարցազրոյցին ընթացքին ձէյմս Ուորլիքն ըսած է, թէ դարաբաղեան հարցի լուծման համար այսօր կան բոլոր պայմանները եւ անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ատրպէյճանի նախագահներուն բարի կամքը:

կը ըսաւ Թէրի ձորձը:

«Պատմական հետազոտութիւններու ճշող մեծամասնութիւնը յստակօրէն կը նշէ, որ տեղի ունեցածը հայ ժողովուրդը ոչնչացնելու նախապէս ծրագրուած փորձ էր: Մենք պէտք է վերջ տանք ուշադրութիւն չեղող այդ քննարկումներուն՝ եղած է ցեղասպանութիւն, թէ՛ ոչ, եւ փորձենք այս հարցերու պատասխանները գտնել՝ ինչո՞ւ տեղի ունեցաւ այդ ամէնը եւ ինչպէ՞ս հնարաւոր է հաշտեցնել այդ երկու ազգերը», - կը շեշտեց ֆիլմի հեղինակը:

Ֆիլմի գլխաւոր դերակատարը՝ պոլսեցի բժիշկ Միքայէլի կերպարը մարմնաւորած է Օսքար Այզէքը նոյն մամուլային ասուլիսի ժամանակ անկեղծօրէն խոստովանեցաւ, որ մինչեւ ֆիլմի նկարահանումները, ընդհանրապէս որեւէ պատկերացում չունէր 1915-ին հայերու հետ տեղի ունեցածի մասին:

«Իրապէս, ես ամօթալիօրէն տգէտ էի այս հարցին շուրջ: Ինծի համար նկարահանումներու գործողութեան կարեւոր մասը դարձաւ Ցեղասպանութիւնը վերապրած մարդկանց յուշերու ընթերցումը», - կը ըսաւ Այզէքը: «Խոստումը» ֆիլմի բեմադրիչ Թէրի ձորձը, արդէն երկրորդ անգամն է, որ կ'անդրադառնայ ցեղասպանութիւններու թեմային: ձորձը թուժսիներու ցեղասպանութեան մասին պատմող Hotel Rwanda ֆիլմի հեղինակն է, որը ցուցադրուեցաւ 2004 թուականին՝ հեղինակներուն ապահովելով շուրջ 35 միլիոն տոլարի շահույթ:

ԹՈՒՐՔԻԱ ԻՆՏԻՐԼԻԲ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԵՐԵՍՓՈՒՍԱՆՆԵՐՈՒՆ ՍՈՒՏՔԸ ԱՐՏՕՆԱԾ Է



Թուրքիոյ կառավարութիւնը Գերմանիոյ դաշնակցային խորհրդարանի պաշտպանութեան հարցերով յանձնախումբի անդամներուն արտօնած է այցելել Ինձիրլիքի ռազմականին մէջ առաքելութիւն կատարող գերմանացի զինուորականներուն: Այս մասին կը հաղորդէ «Ռոյթըրզ» լրատու գործակալութեանը, նշելով, որ Անգարայի այս քայլը ողջունուած է Գերմանիոյ արտաքին գործոց նախարար Ֆրանք-Վալթեր Շթայնմայերի կողմէ: «Երեսփոխանները պէտք է կարենան այցելել այն բանակին, որ հաշուետու է խորհրդարանին առջեւ: Թուրքիոյ կառավարութեան այդ որոշումով մենք քիչ մը յառաջնադարձք ունեցանք մեր յարաբերութիւններուն մէջ», - ըսած է գերմանական դիւանագիտութեան պետը:

Նշենք, որ Ինձիրլիք ռազմականին մէջ ՏԱԷՇ-ի դէմ պայքարելու նպատակով կը գտնուին գերմանական «Թոռնէյտ» տիպի հետախուզական օդանաւեր եւ 240 գերմանացի զինուորներ:

Միւս կողմէ՝ Գերմանիոյ վարչապետ Անկելա Մէրքել, Գերմանիոյ խորհրդարանէն ներս ունեցած ելոյթին, խօսած է Թուրքիոյ օգնելու հրամայականի մը մասին: Վարչապետ Մէրքել ըսած է. «Եթէ Թուրքիոյ մէջ պետական հարուած կը փորձուի, եթէ ժողովուրդին կողմէ ընտրուած կառավարութիւնը վար առնել կ'աշխատին, մենք պէտք է դէմ կանգնինք ատոր»:

Մէրքել դիտել տուած է, որ եթէ չենք ուզեր որ փախստականներ Եգիպտոսի ջուրերուն մէջ խեղդուին, եթէ պիտի ուզենք ապահովել Եւրոպայի սահմաններու ապահովութիւնը, այն ատեն պարտաւոր ենք գործակցելու Թուրքիոյ ու միւս երկիրներուն հետ: «Ես կը գորակցիմ Եւրոմիութեան եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուած համաձայնութեան, բայց տարբեր երկիրներու հետ այն նմանօրինակ համաձայնութիւններ պէտք է ստորագրուին, որպէսզի փախստականները փրկուին մարդու առեւտուր ընդունելուն ձեռքէն», - ըսած է Մէրքել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ 78 ԹԱՅՈՒԱՆՑԻՆԵՐ ԱՐՏԱՅԱՆՁՆԵՑ ԶԻՆԱՍՏԱՆԻՆ

Թայուան յայտարարած է, որ Հայաստանի իշխանութիւններու գործողութիւններու մասին տեղեակ պիտի պահէ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները, իբր բողոք, Հայաստանի կողմէ 78 թայուանցիներու Չինաստան արտայանձնումին:

«Հայաստանի կառավարութիւնը՝ մարդու իրաւունքներու, միջազգային իրաւական սկզբունքներու եւ նախադէպերու լուրջ խախտում կատարած է», - յայտարարած է Թայուանի արտ. գործ. նախարարութիւնը՝ «Ֆրանսերես» գործակալութեան:

Թայուանի իշխանութիւններուն համաձայն, Օգոստոս 26-ին, Հայաստանի ոստիկանութիւնը 78 թայուանցիներ ձերբակալած եւ զրաւած է անոնց անձնագրերը, ինչպէս նաեւ՝ անոնց մօտ եղած սարքաւորումները: Ձերբակալուածներուն չէ արտօնուած կապուիլ իրենց փաստաբաններուն հետ: Այնուհետեւ, Չինաստանի մէջ քննուող խաբէբայութեան գործի կապակցութեամբ, վերջիններս արտայանձնուէր են Չինաստանին:

Հայաստանի ոստիկանութիւնը յայտնեց, թէ որեւէ տեղեկատուութիւն չունի այս մասին:

Թայուանի մայր ցամաքի հարցերով խորհուրդը, բողոքագիր յղած է նաեւ՝ Բեզին:

«Մենք բազմիցս պահանջած ենք, որպէսզի չինական կողմը գերմանացիներ քաղաքացիներու արտաքսուածն դէպի մայր ցամաքային Չինաստան», - նշուած է խորհուրդի տարածած հաղորդագրութեան մէջ:

Թայուանի իշխանութիւնները նաեւ յայտարարած են, որ բանակցութիւններ կը վարեն Չինաստանի հետ՝ կասկածեալներուն Թայուան վերադարձնելու հարցով:

Չնայած Թայուանի բողոքին, Ապրիլ ամսուան ընթացքին, Քենիան՝ խաբէբայութեամբ մեղադրուող տասնեակ թայուանցիներ՝ արտայանձնած է Չինաստանին:

Թայվէյը բողոքագրեր յղած է նաեւ՝ Մալայզիայի եւ Կամբոջիայի նոյնատիպ գործողութիւններու կապակցութեամբ՝ մեղադրելով Բեզինը, իր քաղաքացիներուն «առեւանգելու» մեղքով:

Չինաստանը կը պնդէ, որ Թայուան իրեն մաս կը կազմէ, թէեւ կողմերը առանձնացած են 1949 թուականին, քաղաքացիական պատերազմէն յետոյ:

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ՍՈՒՐԻՈՅ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԵՋ

ԱՄՆի եւ Ռուսիոյ միջամտութեան շնորհիւ եօթնօրեայ զինադադար մը սկսաւ Սուրիոյ մէջ: Նախքան զինադադար գործադրութիւնը ուժեղ ուժահարուծներ տեղի ունեցան երկրի տարբեր շրջաններուն մէջ: Սուրիական բանակի բանբեր մը յայտարարեց թէ պիտի հնազնագին զինադադարի կոչին: Միւս կողմէ «Ազատ Սուրիոյ Բանակ»ի բանբեր մը Ռոյթեր գործակալութեան յայտնեց թէ՛ վերապահութիւն ունի զինադադարի կոչին հանդէպ: Քանի որ նման որոշում մը բարենպաստ երեւոյթ մըն է իշխանութիւններուն հանդէպ:

ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ 1960Ի ՕՐԻՆԱԳԻԾՈՎ

The Daily Star թերթին համաձայն «Լիբանանեան Ոյժեր» կուսակցութեան ղեկավար Սամիր ժաաթա վերջերս կատարած է զգալի քանակ յայտարարութիւն մը երկրի յառաջիկայ երեսփոխանական ընտրութեան կապակցութեամբ: Ան ըսած է որ իր կուսակցութիւնը այլընտրանք պիտի չի կարենայ ունենալ եթէ կողմերը չի կարենան համաձայնիլ խորհրդարանական ընտրութեան նոր կանոնագրի մը շուրջ: Այդ պարագային ընտրութեանց որպէս հիմք պիտի ծառայէ եւ անոր կառուած պիտի մնայ 1960 թուականին մշակուած ընտրական օրինագիծին:

Միւս կողմէ Լիբանանի նախարարաց խորհուրդը իր վերջին նիստի ընթացքին քննարկեց Սուրիոյ համակիր կուսակցութիւնները լուծարքի ենթարկելու հարցը: Սոյն առաջարկը քննարկումի բերողն էր ներքին գործոց նախարար Նուհատ Մաշուքը: Իր կարծիքով Դամասկոս առնչութիւն ունեցած է 2013 թուականին Թրիփոլի մզկիթին վրայ եղած ուժահարուծումներուն հետ:

ՄԻԼԻՈՆԱԴՈՐ ՈՒՍՏԱԴՐՈՒՆԵՐ ՍԵՆՏՏԱԿԱՆ ԱՐԱԲԻՈՅ ՄԵՋ

Իսլամական մեծագոյն տօնին Ալ Ատհայի առիթով միլիոնաւոր ուխտաւորներ Մէնուտական Արաբիոյ Մէքքէ քաղաքը ժամանեցին: Իրան պաշտօնապէս չի քաջալերեց իր քաղաքացիներուն ուխտի երթալը: Այսպիսով առաւել եւս բարդացան երկու իսլամ երկիրներուն միջպետական յարաբերութիւնները:

Այս տարուան ուխտաւորները կը բողոքեն Մէնուտական Արաբիոյ մէջ տիրող կեանքի սղութենէն: Իսկ յուշանուէրներ գնող ուխտաւորները զարմանք եւ դժգոհութիւն յայտնեցին որ իրենց գնած ապրանքները չինական արտադրութիւն են...:

ՀԱՐԱԲԱՅԻՆ ՍՈՒՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԱՐՍԱՑՈՒՄԸ

Ներկայիս նոր անկախացած Հարաւային Սուտանի քաղաքական եւ զինուորական ընտրանին քաղաքացիական ահաբեկչական յարձակումներուն սկսած են անակնկալօրէն հարստանալ, մինչ շրջանի ժողովուրդը տառապալից կեանք մը կ'ապրի:

Սուտանի հարցի կապակցութեամբ յատուկ յանձնարարութեամբ շրջան մեկնած Ժորժ Քլունի իր պատրաստած փաստաթուղթին մէջ ակնյայտօրէն կ'ամբաստանէ նախագահ Սալուա Քիրը, ընդդիմադրութեան ղեկավար Ռիբը Մաջարն ու շահամոլ խումբ մը զօրավարները:

Վերջիշեշտ վեկոյցը պատրաստուած է երկու տարուան հետազօտութիւններու հետեւանքով: Անոնք դրամներ գողնալով զինած են իրենց մարտնչող զօրախումբերը զիրար սպաննելու միտումով:

ՀՐԱՆԴ ՏԻՆՔԸ ՍՊԱՆՆԱԾ ՈՃՐԱԳՈՐԾ ՕԿԻՆ ՍԱՄԱՍԹԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՏԵՍԱՆԻԹ

Թրքական «Kanal 24» կայանը նոր տեսանիւթ մը ցուցադրած է «Ակոս» շաբաթաթերթի նահատակ հիմնադիր Հրանդ Տինքը սպաննած ոճրագործ Օկիւն Սամասթի մասին:



Սամսոն քաղաքի ոստիկանութեան ահաբեկչութեան դէմ պայքարի բաժինէն ներս նկարահանուած տեսանիւթին մէջ կ'երեւայ, թէ ինչպէս Սամասթի շուրջ հաւաքուած մարդիկ կը լուսանկարուին մարդասպանին հետ՝ ինդրելով անորմէ գեղեցիկ ժպտալ:

Իսկ երբ Սամասթին կը հարցնեն սպանութենէն առաջ իր գործողութիւններուն մասին, ոստիկաններէն մէկը կը գովէ անոր. «Կեցցե՛ս, Օկիւն, առիւծ տղայ»:

Տահրուրուած է Տինքի սպանութեան գործով ձերբակալութիւններուն:

Հետաքննութեան ծիրէն ներս ձերբակալուած է ոստիկանութեան եւ «Ժանդարմա»ի 10 նախկին եւ գործող աշխատակիցներ, որոնցմէ մէկը կոչուածով գնդապետ է:

Յիշեցնենք, որ օրեր առաջ թրքական «A Haber» կայանը հրապարակած էր Տինքի սպանութեան վերաբերեալ 9 տարի առաջ նկարահանուած տեսանիւթ մը: Այդ տեսանիւթին մէջ կ'երեւայ, թէ ինչպէս սպանութեան օրը մարդասպան Օկիւն Սամասթ կ'երթայ դէպի «Ակոս»ի խմբագրութեան շէնք, իսկ այդ պահուն «Ժանդարմա»ի 6 ծառայակից կը հետեւին անոր:

Այդ 6 սպանները ձերբակալուած էին 15 յուլիսի կազմակերպչաբան մէջ փորձի ռազմակերպման մէջ մեղադրուող Ֆէթուլլահ Կիւլէնի հիմնած համայնքի (FETO) հետ կապ ունենալու կասկածանքով:

ՎԱՐՉԱՊԵՏ ՓՈԽԵԼՈՎ ԳՐԻՇԻՄՈՎԻՆՆԵՐԸ ԿՐ ՓՈՐՁԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐԻԼ

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ

Սպասելի բայց ուշացած: Այսպես պետք է բնութագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ Յովիկ Աբրահամյանն ու անոր ղեկավարած կառավարության հրաժարականը ընդունելու եւ նոր վարչապետի անուան շուրջ նախնական համաձայնությունների միջոցով մեծ ճեղքումները մասին ըրած յայտարարությունը:

Այս բոլորը անշուշտ կը կատարուին Հայաստանը հասնող ցնցած երկու հիմնական իրադարձություններէն ետք, որոնց առաջինը Արցախի մէջ անցնող Ապրիլին ի յայտ եկած զինուորական մարտերն էր, իսկ երկրորդը ներքին քաղաքական կեանքին մէջ կարեւոր բեկումն առաջացուցած «Սասնա ծռեր» խմբակի հարցը:

Մինչ առաջինի պարագային բացորոշ էր, որ Յովիկ Աբրահամյանի իշխանութեան վրայ մնալը, ոչ մէկ դրական կամ ժխտական ազդեցություն ունենալու ներուժ ունէր, անդին ներքաղաքական իմաստով յստակ էր, որ Հայաստանի հանրութեան համար այս վարչապետին կամ աւելի ճիշդն ասած, անոր որդեգրած գործելանունը շարունակուելու դարձած էր անընդունելի:

Ու հակառակ անոր, որ վարչապետ Աբրահամյան իշխանութեան կողմէ կը ներկայանար, որպէս զիջումներու գաղտնի իշխանական կարկառուն դէմք մը, յստակ էր նաեւ, որ յատկապէս տնտեսական գետնի վրայ Աբրահամյանի կառավարութիւնը դրական տիրամիջք մը չհարդրող Հայաստանին:

Աւելին, եթէ մէկը ի դնենք Արցախի մէջ եղած քառօրեայ ճակատամարտերու փաստը, գաղտնիք ալ չէ, որ Հայաստանը կը գտնուի, առնուազն կայուն եւ խաղաղ գոտիի մը մէջ, ուր մասնաւորապէս տնտեսական տեղաշարժ կատարելու գործունէրը քիչ չեն:

Բայց այդպէս չեղաւ: Աւելին կառավարութիւնը չկարողացաւ ապահովել 7 առ հարիւրի տնտեսական աճ, որուն մասին խօսած էր ՀՀ նախագահը եւ վստահեցուցած, որ այդ աճի ապահովումը հիմնական հրամայականն է Աբրահամյանի կառավարութեան իշխանութեան վրայ մնալու համար:

Այս բոլորէն բացի, Աբրահամյան կարեւոր թերացում արձանագրեց, երբ իր իսկ բացած երկրին մէջ մենաշնորհներու ու-

նեցողներուն դէմ պայքարը ձգեց միայն խօսքի սահմաններուն մէջ:

Հակառակ Եւրասիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութեան յստակ դարձանալու, որ Հայաստանի 13-րդ վարչապետի իշխանութեան աւարտին Հայաստանի արտաքին պարտքը հասաւ 5.5 միլարդ ամերիկեան տոլարի, մինչ 2014-ի ապրիլին, երբ Աբրահամյան երկրի վարչապետութիւնը ստանձնեց Հայաստանի արտաքին ընդհանուր պարտքը կը կազմէր շուրջ 4.5 միլարդ ամերիկեան տոլար:

Գաղտնիք ալ չէ, որ Հայաստանի վարչապետի տուած հրաժարականի լուրի տարածումէն միայն ժամեր անց Հայաստանի հանրութեան մեծագոյն հատուածներուն մօտ կը տիրէր այն կարծիքը, որ այս փոփոխութիւնը սոսկ ձեւական քայլ մըն է:

Այս կարծիքը անշուշտ չպէտք է ընկալել, որպէս հասարակութեան մօտ կարծրատիպի վերածուած եւ իշխանութեան հանդէպ անվստահութեան հերթական մէկ արտայայտութիւն, այլ՝ աւելին: Նախ անոր համար, որ նոր նշանակուելիք վարչապետ կարէն Կարապետեանի անունը Հայաստանի իշխանական բուրգին մէջ եղող անուն է ու այդ փաստը հանրութեան համար բաւարար պատճառ է չհաւատալու նախագահին «կարեւոր փոփոխութիւններ» կատարելու խոստումին:

Ինչն է փոխուողը ի վերջոյ եւ ինչ պիտի տար անունի մը փոփոխութիւնը երկրի մը համար, որուն կուտակած տնտեսական հիմնահարցերը երկիրը հասցուցած են անդամալուծման սեմին:

Այս բոլորէն գառ կը դրուէր նաեւ հարցումը, որ Հայաստանի նախագահը ինչ կը փորձէր շահիլ այս քայլով: Կամ եթէ գոյութիւն ունէր, որոշ պատգամ մը, ապա որուն ուղղուած էր այդ պատգամը:

Հայաստանը կառավարող քաղաքական գործիչներու վերաբերեալ առկայ ամենաթողութեան միջոցով այսօր ստեղծած է այնպիսի իրավիճակ մը, որուն պատճառով հանրութիւնը կորսնցուցած է իր հաւատքը բոլոր առումներով: Այսպէս երկրին մէջ կարեւոր պաշտօններ զբաղեցուցած մարդիկ, անհնար է, որ հարցուփորձի ենթարկուին կամ պատասխանատուութիւն կրեն իրենց կատարած մեծ

Շար.ը էջ 18

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐՐԱՅԱՄԵԱՆԻ ԳՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ



Սեպտեմբեր 8-ի կառավարութեան նիստին յետոյ, Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրին մասին, համաշխարհային առաջատար լրատուական գործակալութիւնները եզրակացնելով պատահարը, յայտնեցին, թէ այդ մէկը արդիւնք էր՝ երկրի քաղաքական ճգնաժամին եւ բողոքի զանգուածային ցուցերուն: Associated Press գործակալութիւնը կը յայտնէ, որ սպասելի էր այսպիսի քայլ, Երեւանի ոստիկանութեան ՊՊՄ գունդի գրաւումէն յետոյ: Վարչապետի յայտարարութիւնները չեն յստակացուցած, թէ ով կը ղեկավարէ կառավարութիւնը:

Գերմանական dpa գործակալութիւնը իր հերթին, նոյնպէս վարչապետի հրաժարականը կը կապէ երկրի ընդդիմադիր ցուցերուն հետ: Կը նշեն նաեւ, որ Աբրահամյանի հաւանական յաջորդը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Կարէն Կարապետեանն է, որ «սերտ կապեր ունի երկրի ղեկավարութեան հետ»: Բրիտանական The Independ-

ent թերթը, նոյնպէս կը յիշեցնէ բողոքի վերջին ցուցերուն մասին: «Այս ամառը Երեւանի բողոքի ցուցերու՝ 4-րդ ամառն էր: Իշխանափոխութեան պահանջը շրջանցեց նախորդ բողոքի ցուցերը, որոնք ուղղուած էին էլեկտրահոսանքի սակագնի բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումներու եւ հասարակական երթեկի սակագներու բարձրացման դէմ»:

Reuters կը կարծէ, թէ վարչապետի հրաժարականը տեղի ունեցաւ տնտեսութեան զարգացման քայլի անկման եւ բռնութեան աճի հիմքին: «Փորձագէտներու կարծիքով նոր կառավարութիւնը, ամենայն հաւանականութեամբ ժամանակաւոր բնույթ կը կրէ, ան վերջնականապէս կը ձեւաւորուի միայն 2017-ի խորհրդարանական ընտրութիւններուն եւ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտօնավարման երկրորդ ժամկետին յետոյ, երբ տեղի կ'ունենայ լիարժէք անցում կիսանախագահական համակարգէն խորհրդարանական հանրապետութեան», - կը նշէ գործակալութիւնը:

ՎԱՐՉՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԵՈԳԻ ԸՍՍԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ԸՍՍԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ԸՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

Bedros S. Maronian 818/500-9585 **Siamanto B. Maronian 818/269-0909**

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048 805 East Broadway Glendale, CA 91205 300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101

- Life Insurance
- Health Insurance
- Group & Individual
- Long Term Care
- Disability
- Estate Planning
- Will & Living Trust
- Full Annual Review
- Mortgage Protection
- College Planning
- Workman's Compensation
- Employee Benefits
- Annuity
- IRA
- 401K & 403B

NEW YORK LIFE **Anthem** **BlueShield** **Aetna** **Health Net** **CIGNA** **KAISER PERMANENTE**

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Աճիրաճեղս է

Coverage & Protection should be on the top of your priority list.

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ ԵՒ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Արդէն յայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու կարէն Կարապետեանը:

Մասնագիտութեամբ տնտեսագէտ կարէն Կարապետեանը քաղաքական դաշտում առաջին անգամ յայտնուեց Երեւանի քաղաքապետի պաշտօնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրութեանը, կարէն Կարապետեանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրէնի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրէն, 2001-2010թթ.՝ «Հայ-Ռուսագազարդ» ՓԲԸ, վարչութեան նախագահ-գլխավոր տնօրէն: Քաղաքապետի պաշտօնը թողնելուց յետոյ «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թ-նակալից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ:

Հայաստանում կարէն Կարապետեանն իր անուամբ գրանցուած բիզնէս, կարծես թէ չունի: Յովիկ Աբրահամեանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձեւակերպել իր բիզնէսները: Կարապետեանի ընտանեկան բիզնէսի «պաշտօնական ներկայացուցիչը» նրա աւագ որդին է՝ Տիգրան Կարապետեանը:

Տիգրան Կարապետեանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնագրատի Women's secret խանութ-սրահի սեփականատէր «էդ ընդ թի ֆարթներ» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կէսը էդգար Խաչատրեանին է պատկանում, ով հանրայայտ «Դալմա Գարդէն Մոլի» տնօրէնն է:

Կարապետեանները բիզնէս գործընկեր են ուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանի հետ:

«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետեանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինեան կղզիներում գրանցուած օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերութեանն է:

Լայնածաւալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համաձայնագիրը «Տաշիր» գրուպ ընկերութեան նախագահ Սամուէլ Կարապետեանի հետ կնքուել է 2011թ. Մարտի 1-ին: Մասնաւորապէս, դրա շրջանակներում ենթադրուում էր Դալմայի այգիների տարածքում աւարտին հասցնել «Դալմա Գարդէն Մոլ» առեւտուրի ու ժամանցային համալիրի շինարարութիւնը: Համաձայնագիրը ստորագրել է անձամբ ինքը՝ քաղաքապետ կարէն Կարապետեանը:

Կարէն Կարապետեանի որդու անունը երեւում է նաեւ «էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառուած չէ, որ օֆշորային խոշոր բաժնետէր ընկերութիւնը՝ ԲՎԿ-ում գրանցուած «Բլիֆֆ Թրէյդ Էնդ Ինվ. Ինկ»-ը եւս Կարապետեանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռեւս չչաջողուեց: Կարէն Կարապետեանի անուան հետ մշտապէս կապուող, Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը նոյնպէս որդու անունով է: «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետեանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետէրն էլ

26-ամեայ Լիլիթ Նիկոլայի Գաբրիէլեանն է:

Կարապետեանների «Ֆլորենս» ռեստորանն իր «քոյրն» ունի նաեւ Արցախում: Ստեփանակերտի կեդրոնական հրապարակում գործում է եւս մէկ «Ֆլորենս» ռեստորան:

Գովազդային գործակալութիւն «Բի Բի մեդիա»-ի հետեւում եւս կարէն Կարապետեանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալութեան հիմնադիրն է՝ «Բագընդ Բագը» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերութեանը «Հետքն» արդէն մէկ դրուագով անդրադարձել է: Տիգրան Կարապետեանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Յարութիւնեանի որդին՝ Հայկ Յարութիւնեանն է: Այժմ Հայկ Յարութիւնեանը էներգետիկայի նախարարի տեղակալ է: Յիշեցնենք, որ կարէն Կարապետեանի դուստրն ամուսնացել է Հայկ Յարութիւնեանի հետ:

Գագի սպասարկում իրականացնող «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»



«էրեբունի պլազա»

ՍՊԸ-ն եւս կապուած են կարէն Կարապետեանի անուան հետ, որովհետեւ ընկերութեան հիմնադիր եւ բաժնետէր եղել է կարէն Կարապետեանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետեանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետեանը դուրս է եկել ընկերութիւնից: Այժմ «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ու-

նեն Արթուր եւ Լուսինէ Սուրէնեանները՝ 16 եւ 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «Հայ-Ռուսագազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրէն Ռուբէն Սուրէնեանի զաւակներն են: Այս ընկերութեան ամենամեծ բաժնետէ-

Շար.ը էջ 19

ԴԱՍԱԽՕՍԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

Կազմակերպութեամբ՝

ՄԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Բաղաքական Դիւանի

«ԹՈՒՐԲ ՅԱՌԱՋԱԴԷՄ ՄՏԱԻՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ելոյթ կ'ունենայ

ԸՆԿ. ԱԼԵԲՍ ԲԷՕՇԿԷՐԵԱՆ

ՄԴՀԿ Հայ-Թուրք Յարաբերութիւններու Յանձնախումբի Անդամ Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինի Նախկին Ատենապետ



Կիրակի

Հոկտեմբեր 2, 2016

Կ.Ե. Ժամը 5-ին

ՀԿԲՄ-ի Փաստափնայի կեդրոնի սրահէն ներս
1060 North Allen Avenue, Pasadena

Մուտքը Ազատ



ՐԱՖՖԻ ՔԵՆՏԻՐՃԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԵՑԱԲ ՍՈՒՐԻԱՅԱՅՈՒԹԵԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆՈՐ ԱՏԵՆԱՊԵՏ



Սուրբահայրության Օժանդակության Գործադիր Մարմինը 2014-2016 ին, գլխավորությամբ Տիար Ժան Թիթիգեանի ունեցած բեղուն գործունեությունն էր տես Սուրբահայրության նիւթաբարոյական օժանդակության այս առթիւ ՍԱՐՖը կազմակերպեց տեղեկատուական հանրահաւաքներ Սուրբահայրության օժանդակության հանրահաւաքները եւ հոգեւոր առաջնորդները ներկայացումներով, դասախոսություններ, հեռուստացույցի միջոցաւ հարցազրույցներ, հեռաձայնային անմիջական կապեր Սուրբիոյ շտապի հետ, դրամահաւաքի ընթրիք երեկոներ, մենաթատրոն Մարի Ռոզ Ապուստեֆեանի, համերգի երեկոներ: Հայաստանի մէջ բնակող սուրբահայրության բնակարանային վարձքերու յատկացումներ եղան, գործակցաբար Անի եւ Նարոտ հիմնարկի եւ միջազգային կազմակերպություններու՝ ՄԱԿի եւ Oxfamի հետ. վերջապէս Հայաստանի մէջ գործող զանազան բարեսիրական կազմակերպություններու հետ հանդիպում եւ որոշ գործակցություններն էր խնդիր Հայրենիքի մէջ ապաստանած սուրբահայ մեր հայրենակիցներուն: Վերջապէս ընթացիկ տարուան ՍԱՐՖի գլխավոր դրամահաւաք թելեթոնի մը գնահա-



տելի յաջողությունը առաւել եւս խրախուսեց գաղութս եւ վերջապէս հասանելի օժանդակություններ սուրբահայ մեր հայրենակիցներու անմիջական կարիքներուն:

ՍԱՐՖին մաս կազմող ներկայացուցիչներու համերաշխությունն ու արդիւնաւէտ աշխատանքը իր օժանդակությունը արդարացուց վերջին երկու տարիներուն գործող ատենապետ՝ Տիար Ժան Թիթիգեանի նուիրումովն ու ջանասիրությամբը, որ իր համեստությամբ եւ քաջալերանքով առաջնորդեց ՍԱՐՖի երկամեայ բեղուն գործունեությունը եւ այս ժամանակաշրջանին Սուրբիոյ շտապին փոխանցուեցաւ 1.4 Միլիոն:

ՅԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱԲԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԲԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՄՆԱԴՐՄԱՆ 170ԱՄԵԱԿԸ

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Գործադիր Մարմինը հանդիսաւոր կերպով նշելու է Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիին հիմնադրման 170ամեակը.

1) Կիրակի 2 Հոկտեմբեր 2016 յետմիջօրէի ժամը 5:00ին, տեղի պիտի ունենայ «Հայ Աւետարանական Օր-Տօնակատարութիւն», որտեղ հարաւային Գալիֆորնիոյ մէջ գործող Միութեան պատկան եկեղեցիներ մաս պիտի կազմեն օրուան փառաբանություններ հոգեւորական յայտագիրին, երգերով ու երգչախմբային կատարողութիւններով, ինչպէս նաեւ պիտի պարզեւատրուին հանգստեան կոչուած Հայ Աւետարանական հովիւներ: Յայտագիրը պիտի ընդգրկէ նաեւ գիրքերու գինեձօն եւ Հայ Աւետարանական պատմության հետ առնչուած նկարներու ցուցահանդէս:

2) Կիրակի 16 Հոկտեմբեր 2016ին, երեկոյեան ժամը 6:00ին, տեղի պիտի ունենայ «Յոբելեանական Պաշտամունք», որտեղ հիմնականօրէն ելոյթ կ'ունենայ բազմատաղանդ «Նոր Յոյս» երգեցիկ խումբը ղեկավարութեամբ՝ Վեր.



Պերճ ճամպազեանի: Յոբելեանական պատգամներ պիտի փոխանցուին Հայրենի եւ Անգլերէն լեզուներով:

Բոլոր միջոցառումները տեղի կ'ունենան Հայ Աւետարանական Միացեալ Եկեղեցիին (UACC) մէջ: (3480 Cahuenga Blvd. West, Los Angeles, CA 90068)

Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցին, որ հիմնուած է Պոլսոյ մէջ 1846ին այսօր իր հոգեւոր, կրթական, ազգային եւ բարեսիրական առաքելութիւնները կը տանի աշխարհացրիւ հինգ եկեղեցական միութիւններու եւ 140է աւելի եկեղեցիներու եւ աւետարանչական կեդրոններու միջոցով:

Առ ի գնահատանք, ընթացիկ ամսուան Սեպտեմբերի 7ին ՍԱՐՖի գործադիր մարմինս կազմակերպեց ընթրիք երեկոյ մը Ֆինիչիա ճաշարանի մէջ եւ փոխանցեց երախտագիտական յուշանուէր մը Տիար Ժան Թիթիգեանի:

Վարձքը կատար' եւ ջանքը անսպառ յարգելի ատենապետ: Առ այդ փ. ատենապետ տիար Բաֆֆի Քէնտրիճեան նշանակուեցաւ ՍԱՐՖի ատենապետ, որ նոյնքան նուիրուած եւ աշխատունակ իր ոգիով պիտի առաջնորդէ՝ վե-

րանորոգուած ուխտով ՍԱՐՖի յառաջիկայ գործունեություններն ու նպաստը, տակաւ պատերազմի մէջ տազնապող մեր հայրենակիցներու ամենօրեայ կարիքներու հոգածություններ:

Սուրբահայրութիւնը տակաւ կ'ապրի պատերազմական դժուր պայմաններու մէջ. շարունակենք մեր նիւթաբարոյական օժանդակությունները նորոգելով մեր ուխտը միասնաբար ամոքելու մեր քոյրերուն եւ եղբայրներուն ցաւերը:

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 125,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----³

Tel:----- Email:-----

Հովանաւորութեամբ՝

Արհի. Միքայէլ Եպիսկ. Մորատեանի

(Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի Կաթողիկէ Հայոց Թեմին)

Կազմակերպութեամբ՝

Կլեմէնտի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցոյ Մշակութային Ցանճնախումբին

ԳԻՆԵՉՈՆ

Գոկտ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Ա.ԼՄԱՐԱՆԵԱՆԻ

«Մարմնատր Հրեշտակը՝ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻՆ»

Հատրիք

Գիրքը կը ներկայացնէ՝ Ֆիլատելիոյ Հայ Կաթողիկէ Համայնքի հովի՝

ՀԱՅՐ ԹՈՎՄԱՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Սրտի յօսք՝

Արժ. Տեր Արշակ Աւագ Քճճ. Խաչատուրեան

Սրտի յօսք՝

Մաւեսթրօ Կրէկ Սարոյեան

Տեղի կ'ունենայ, Ուրբաթ, 23 Սեպտեմբեր 2016, երեկոյեան ժամը 8:00ին, Կլեմէնտի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցոյ «ՌԵՄՈՆ ԵՒ ԱՆԻ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ» սրահին մէջ

1510 East Mountain St., Glendale, CA 91207

Գեղարուեստական պատշաճ յայտագիր

Մուտքը՝ ազատ

Հիրաւիութիւն

Massis Weekly

Volume 36, No. 34

Saturday, September 17, 2016

James Warlick: Armenia and Azerbaijan Lack Political Will to Resolve Karabakh Conflict

MOSCOW -- There are conditions for the settlement of the Karabakh conflict, but what we lack is the political will of the Presidents of Armenia and Azerbaijan, US Co-Chair of the OSCE Minsk Group James Warlick said in an interview with Interfax.

He said the Karabakh settlement is the “sphere where the United States, Russia and France have complete understanding.”

The diplomat said “the ceasefire has been more or less maintained after the four-day war in April and this creates an atmosphere conducive to achieving progress in the negotiations.”

“We would like to hold another meeting between the Presidents of Armenia and Azerbaijan. We would like to continue to work on the proposals to find points of rapprochement and reach a final solution to the conflict that has been continuing for 20 years now,” Warlick said.

He said there is no clarity with



respect to the time and place of the possible meeting of the Presidents. “As Co-Chairs we’ll meet with the Foreign Ministers to lay the basis for the next summit. We hope to see both Presidents in New York in a fortnight on the sidelines of the UN General Assembly session to discuss the next steps. We hope the Presidents will meet there,” James Warlick said.

Concerning the US’s selling weapons to Armenia and Azerbaijan, Warlick said they do not arm any side. “We provide defensive weapons in limited quantities to both sides.

“The Promise” Film Premiere Held at Toronto International Film Festival



TORONTO -- The premier of the film “The Promise” about the Armenian Genocide was held within the framework of Toronto International Film Festival, “Armenpress” reports citing ET Canada Facebook page. The film stars Christian Bale, Oscar Isaac, Charlotte Le Bon participated in the film premiere. Christian Bale’s wife Sibi Blazic also took part in the film premiere.

American-Armenian entrepreneur, billionaire Kirk Kerkorian paid the film shooting costs, and it became known on the day of his death. “Survival Pictures” company is shooting the film. The organizers of the festival said the film will be screened on September 11 as one of the most awaited

films during the weekend of the festival. Film creator is Terry George, “Hotel Rwanda” movie director.

Michael lives in a small Armenian village and he promises himself to rich village women to get 400 gold coins as dowry. This allows him to travel to Istanbul to become a medical student where he befriends a son of a powerful general. Christopher (Christian Bale) is a reporter for the Associated Press and he brings along Ana, a Armenian woman who was raised in Paris. Michael falls in love with Ana. When the Turkish joined the Germans in the First World War and crudely killed minorities living in the Ottoman Empire, despite the existing conflict, everyone must find a way to be saved.

Karen Karapetian Formally Appointed Prime Minister

YEREVAN (RFE/RL) — President Serzh Sargsyan formally appointed Karen Karapetian, a business executive and former Yerevan mayor, as Armenia’s prime minister on Tuesday.

Sargsyan announced Karapetian’s impending appointment at a September 8 meeting of the governing board of his Republican Party of Armenia (HHK). The board met hours after Prime Minister Hovik Abrahamian’s widely anticipated resignation.

All members of Abrahamian’s cabinet also tendered their resignations. But they will continue to perform their duties until Karapetian forms a new government in the next one or two weeks.

The new premier has still not made any public statements on his policy priorities or the composition of his cabinet. With the HHK holding a solid majority in the National Assembly, he will almost certainly receive a parliamentary vote of confidence.

The main official rationale for the government reshuffle is to speed up economic reforms. Sargsyan said at the HHK meeting that Karapetian has agreed to “lead a great wave of changes” that will address popular disaffection with the socioeconomic situation in the country. The president singled out the need to significantly improve the domestic business environment.

HHK spokesman Eduard Sharmazanov insisted on Tuesday that the new government will embark on such reforms. “The success of Karen Karapetian’s cabinet would mean a success for Armenia,” he said.



Media reports have listed Foreign Minister Edward Nalbandian and Defense Minister Seyran Ohanian among cabinet members that will lose their posts. Nalbandian will reportedly be replaced by Vigen Sargsian, the chief of the presidential staff. Sargsian refused to comment on the speculation on Tuesday.

Citing an unnamed Armenian government source, the Interfax news agency reported at the weekend that Ohanian will become secretary general of the Russian-led Collective Security Treaty Organization. An Armenian Defense Ministry spokesman refused to confirm or deny that.

Karapetian, 53, has mainly lived in Russia for the past six years, holding senior executive positions in Russian subsidiaries of the Gazprom gas giant. He had managed Armenia’s Gazprom-controlled gas distribution network before serving as mayor of Yerevan from 2010-2011.

Overwhelming Response to Nominations for 2017 Aurora Prize for Awakening Humanity



AURORA PRIZE FOR AWAKENING HUMANITY

YEREVAN – The Aurora Humanitarian Initiative has announced that nominations for the 2017 Aurora Prize for Awakening Humanity have now closed.

This year’s nominations process – which spanned June 1 through September 9, 2016 – garnered 558 submissions for 254 unique candidates. Entries were received in 13 languages

from 66 countries, most nominations were submitted by people from Armenia, the United States, Russia, Germany, Egypt, Pakistan, Nigeria, France, Nepal, Kenya, India, Philippines and the Great Britain.

Now in its second year, the Aurora Prize saw almost three times as

Continued on page 4

Turkey Allows German MPs to Visit Incirlik Air Base

BERLIN -- Turkey has agreed to allow German lawmakers to visit soldiers stationed at Incirlik Air Base in Turkey in October, signaling some progress in easing strains between the two NATO allies, Germany's Foreign Minister said on Thursday.

Turkey had banned German lawmakers from visiting the base in response to a parliamentary resolution declaring the 1915 massacre of Armenians by Ottoman forces a Genocide.

"I welcome the fact the Turkish government has now approved the plans for a visit by the defense committee of the German parliament" to the Incirlik base in Turkey, said German Foreign Minister Frank-Walter Steinmeier.

"With this decision by the Turkish government, we have taken a step forward," he said after months of discord since the German parliament in June angered Turkey by labeling the Ottomans' World War I-era killing of

Armenians a "genocide".

The lawmakers will be able to visit Incirlik from October 4-6, the Bundestag said in a statement.

Steinmeier added that "an armed force mandated by parliament must be able to be visited by its lawmakers".

Germany has some 200 troops stationed at the base in southern Turkey, from where it flies Tornado surveillance missions over Syria and refueling flights as part of multinational efforts to fight the Islamic State group.

Germany last week stressed that the Armenia resolution was a political statement and not legally binding, in what was widely read as an attempt to soothe Turkey's anger.

Turkey's Foreign Minister Mevlut Cavusoglu had signalled Wednesday Ankara was ready to calm the bitter dispute between the EU's top economy and its NATO ally, but warned against treating Turkey as a "second-class country".

Azerbaijan to Blacklist Belgian MPs for Visiting Karabakh

BAKU -- The Ministry of Foreign Affairs of Azerbaijan plans to include Belgian lawmakers on its "blacklist" for visiting Karabakh republic last week. The Ministry spokesperson Hikmat Hajiyev told reporters on Tuesday.

The Belgian parliamentarians delegation was led by Els Van Hoof, head of the Belgium-Armenia parliamentary friendship group, and Georges Dallemagne, member of the Chamber of Representatives.

Hajiyev said that, the Embassy of Azerbaijan in Belgium has raised the issue of the visit before the Belgian parliament's Chamber of Representatives, the Flemish Christian Democratic Party, and the country's Foreign Ministry, protesting the visit call-

ing it unauthorized act.

"The Belgian Chamber of Representatives said the visit has nothing to do with the organization's activities and that there is no mention in the Chamber's working schedule of any visit to Armenia or any other place. The secretariat of the Flemish Christian Democratic Party said they were unaware of this visit and that it was an individual visit," Hajiyev said.

He added that the aforementioned persons will be added to the list of "undesirable persons" of the Azerbaijani Foreign Ministry after verification.

This "blacklist," which steadily grows, comprises all foreigners that have visited Nagorno-Karabakh republic. It includes numerous politicians, lawmakers, and cultural figures.

Taiwan Protests Over Armenia Deportations to China



TAIPEI -- Taiwan protested Wednesday after Armenia deported 78 Taiwanese fraud suspects to China, the latest such deportation to spark a dispute with Beijing.

According to Taiwanese authorities and media, the Armenian police confiscated the suspects' passports, computers and mobile phones and banned them from leaving Armenia on

August 26. It is not clear whether the Taiwanese visited Armenia on business or as tourists and what type of fraud they were suspected of.

The Armenian authorities have not yet confirmed the police raid or the reported deportations. A police spokesperson told the Arminfo news agency last week that the police "have no information" about the incident.

Armenia and USA to Combat Against Nuclear Smuggling

YEREVAN -- On September 9, U.S. Ambassador to Armenia Richard Mills and Armenia's Deputy Foreign Minister Ashot Hovakimyan signed a supplemental agreement to the 2008 U.S.-Armenia Joint Action Plan on Combating Smuggling of Nuclear and Radioactive Materials. The supplement helps improve U.S.-Armenian efforts to combat nuclear smuggling by establishing a mechanism for the two governments to engage more closely on nuclear forensics for use in investigations into such trafficking.

According to Armenian MFA, the amendment is aimed on development and expansion of Armenian-American cooperation in the sphere of fight against nuclear smuggling.

The Joint Action Plan between Armenia and the United States was signed on July 14, 2008, by then US Secretary of State Condoleezza Rice and Armenian Foreign Minister Edward Nalbandian.

This political agreement expresses the intention of the two gov-



ernments to cooperate in increasing the capabilities of the Republic of Armenia to prevent, detect, and respond effectively to attempts to smuggle nuclear or radioactive materials. It specifies twenty-eight agreed steps that the two governments intend to be taken for this purpose.

The two governments also agreed that they were to proceed along parallel paths in implementing this action plan with the United States and Armenia enhancing their collaborative efforts to combat the threat that nuclear or highly radioactive materials could be acquired by terrorists or others who would use them to harm both countries.

Armenia's Exports of Polished Diamonds in the First Half of 2016 More than Doubled

YEREVAN (Arka) -- Armenia's exports of polished diamonds in the first half of 2016 more than doubled from the year ago to 69,500 carats, according to the official data of the Customs Service.

According to statistics, the customs value of exported diamonds amounted to \$45 million, up from \$29.7 million in the first six months of 2015.

The bulk of polished diamonds - about 72.1% - was exported to Belgium, the Russian Federation and the UAE. Exports to Russia and the UAE are said to have increased, while exports to Belgium have declined.

More exactly, exports of polished diamonds to Russia grew to 38,800 carats during the first six months of 2016 (worth \$9.9 million) from 3,000 carats (worth \$1.6 million) a year ago. Exports to the UAE grew to 2,300 carats (\$6.9 million) from 1,600 carats (\$727,400).

Exports of Armenian polished diamonds to Belgium decreased from 9,900 carats (\$15.6 million) to 9,500 carats (\$15.8 million).

According to the National Statistical Service, Armenia's overall exports in the first six months of 2016 surged by 16.7% year-on-year to \$815 million. (\$ 1 - 474.26 drams).

The AFP news agency reported that Taiwan's Foreign Ministry protested at the Armenian government's actions and vowed to report the incident to international human rights organizations.

"Due process is lacking in the investigation of the case... the Armenia government has seriously violated human rights and international legal principles and precedents," the ministry said in a statement.

According to Taiwannews.com, Yerevan refused to issue visas to officials from a Taiwanese diplomatic mission in Moscow when they attempted to visit Armenia and discuss the plight of the 78 Taiwanese citizens last week.

Taiwan's Mainland Affairs Council (MAC), its top China policy-making body, said it immediately lodged a protest with Beijing after being notified of the deportation.

"We have repeatedly demanded the Chinese side not to deport our people to mainland China. The Chinese side's action again disregarded our call ... and further hurt the feelings of Taiwanese people," it said in a statement.

The MAC said it would continue negotiating with China to secure the suspects' return to Taiwan to face trial.

Armenia's actions are the latest in a series of deportations of Taiwanese to China, with Taipei accusing Beijing of "abducting" citizens from countries that do not recognise the Taiwanese government.

Analysts see the deportation cases as a Chinese bid to pressure Taiwan's new Beijing-sceptic leader Tsai Ing-wen, who took office in May.

But Beijing insists that Taiwanese fraud suspects should be sent to China to face trial because their telephone fraud crimes largely target mainland Chinese.

Lecture - "On the Trail of My Musa Dagh Ancestry" by Dr. Vahram Shemmassian

FRESNO -- Dr. Vahram Shemmassian, Director of the Armenian Studies Program at California State University, Northridge, will give a presentation on "On the Trail of My Musa Dagh Ancestry" at 7:30PM on Friday, September 30, in the University Business Center, Alice Peters Auditorium, Room 191, on the Fresno State campus.

The presentation is part of the Fall Lecture Series of the Armenian Studies Program, with financial support from the Leon S. Peters Foundation.

This presentation recounts Dr. Shemmassian's rendezvous with the history of Armenian Musa Dagh, his ancestors' birthplace. The odyssey began during the early stages of the civil war in Lebanon (1975-1990), when life seemed to stand still and required re-ignition. Idle wanderings in Anjar, Lebanon, where his family had taken refuge, came to an end with the discovery of the umbilical cord tied to the missing Homeland and its people.

The young graduate student embarked on his mission cautiously but surely, navigating through uncharted archival domains, reviewing numerous periodicals and newspapers, interviewing and corresponding with natives, visiting homes across continents in search of family papers, soliciting vintage photographs, and in the process making friends and finding himself in anecdotal situations. All of this resulted in a doctoral dissertation, articles in scholarly journals, conference talks, Power-Point presentations, exhibits, interviews, and so on. It also led to the publication of a new book: *The Musa Dagh Armenians: A Socioeconomic and Cultural History, 1919-1939*.

Dr. Vahram Shemmassian is the director of the Armenian Studies Program in the Department of Modern and Classical Languages and Literatures at California State University, Northridge. He holds a Ph.D. in History from the University of California, Los Angeles (UCLA) and has conducted extensive



research in some forty archives in the United States, Europe, the Middle East, and Armenia, gathering data on such areas of interest as the Armenians of Musa Dagh and Armenian Genocide survivors in the Middle East at the end of World War I.

Dr. Shemmassian's latest articles are "Humanitarian Intervention by the Armenian Prelacy of Aleppo during the First Months of the Genocide," *Journal of the Society for Armenian Studies* (2013), and "The Economy of Armenian Musa Dagh in the 19th and Early 20th Century," *Haigazian Armenological Review* (2014). In the summer of 2010 the Ministry of Diaspora of the Republic of Armenia awarded Dr. Shemmassian the "William Saroyan Medal" for his contributions to the promotion and preservation of Armenian culture in the Diaspora.

Copies of his new book, *The Musa Dagh Armenians: A Socioeconomic and Cultural History, 1919-1939*, will be on sale after the lecture.

The lecture is free and open to the public. Free parking is available in Fresno State Lots P5 and P6, near the University Business Center, Fresno State. No parking permits are required for the lecture.

For more information about the lecture please contact the Armenian Studies Program at 278-2669, or visit our website at www.fresnostate.edu/armenianstudies.

Judith Lynn Stillman Raises Genocide Awareness in Award-Winning Film and Music Video



RHODE ISLAND COLLEGE -- "When the Music Stopped," the latest work by internationally renowned composer/pianist and RIC Artist-in-Residence Judith Lynn Stillman, recently won Best Music Video at the Canadian Diversity Film Festival.

Music, book and lyrics were cre-

ated by Stillman in 2015 in remembrance of the 100th anniversary of the 1915 Armenian genocide. Some historians have described this tragedy as the forgotten Holocaust that inspired Hitler.

Based on Armenian poetry translated by Diana Der-Hovanesian,


Musa Dagh-Dort Yol-Kessab Volume Released

LOS ANGELES -- The fourteenth volume in the UCLA conference series *Historic Armenian Cities and Provinces* was released by Mazda Publishers in September 2016 under the title *Armenian Communities of the Northeastern Mediterranean: Musa Dagh—Dort Yol—Kessab*. The UCLA conference series was organized by Professor Richard Hovannisian, past holder of the Armenian Educational Foundation Chair in Modern Armenian History at UCLA and currently Adjunct Professor of History at the University of Southern California to serve with the Shoah Foundation on Armenian survivor testimonies. Hovannisian has served as the editor of all volumes in the series, having the collaboration of Professor Simon Payaslian as co-editor of two volumes.

The current volume includes 3 chapters on the Northeastern Mediterranean communities in general, including Alexandretta, Antioch, Beylan, the Ruj Valley, and the fraudulent transfer of the Sanjak of Alexandretta to Turkey in 1939, 5 chapters on Musa Dagh, 2 chapters on Dort Yol (Chork-Marzban), and 4 chapters on Kessab, including a final chapter on the three-month occupation of the district by the al-Nusra front in 2014.

The UCLA conference series was begun by Professor Hovannisian in 1999 and continued with semi-annual conferences for more than a decade. In addition to the fourteen conferences on the one-time vibrant Armenian lands and communities of the Ottoman Empire, four conferences have been organized on the communities of Jerusalem, New Julfa, Iran in general, and the Indian Ocean. Steps have been initiated to publish the proceedings of these later conferences under separate auspices.

The fourteen volumes in the



UCLA conference series appearing under the imprint of Mazda Publishers ([website: mazdapublishers.com](http://www.mazdapublishers.com)) are as follows:

- Armenian Van/Vasputakan
- Armenian Baghesh/Bitlis
- Armenian Tsopk/Kharper
- Armenian Karin/Erzerum
- Armenian Sebastia/Sivas
- Armenian Tigranakert/Diarbekir and Edessa/Urfa
- Armenian Cilicia
- Armenian Pontus—Trebizond and the Black Sea Communities
- Armenian Constantinople
- Armenian Smyrna/Izmir
- Armenian Kars and Ani
- Armenian Kesaria/Kayseri
- Armenian Communities of Asia Minor

- Armenian Communities of the Northeastern Mediterranean

Copies of titles still in print may be purchased from the publisher or from Armenian bookstores (Abril, Sardarabad, NAASR, Armenian Prelacy, New York, and from Amazon.com).

Stillman scored the composition for narrator, soprano, baritone, duduk, percussion, piano and chamber choir. The work had its world premiere at RIC last year in a multimedia production titled "Armenia 100." The subsequent music video features live performances from that premiere.

Performing artists are soprano Aline Kutan, TV actor Armen Garo, baritone Vagharshak Ohanyan, a chamber choir featuring many RIC alums and faculty, and Stillman on piano. Trinity Repertory Company Artistic Director Curt Columbus provided stage direction, RIC Professor of Music Alan Pickart was design consultant and artwork was created by Armenian painter Mher Khachatryan.

Stillman explained that her overarching mission is "to honor those who perished, to celebrate the resilience of Armenian culture despite atrocities perpetrated and to further genocide education."

"As artists, I believe that we are obliged to assist in transforming the

perception of genocide from historic and analytical to visceral and emotional," said Stillman. "The hope is that by reflecting on this tragedy through artistic evocation we will carry the powerful message to remember, and never repeat, the tragic mistakes of the past."

Earlier this year, "Eva, Ruda, Léo et Moi," a film for which Stillman composed the score and performed as pianist, won in the documentary category at the Near Nazareth Festival in Afula, Israel.

This film explores the true story of love and survival of a young Jewish couple at the beginning of the German occupation of Czechoslovakia. Managing to stay alive through four concentration camps, the couple is reunited upon liberation and builds a new life together.

"Eva, Ruda, Léo et Moi" has been shown in more than 40 countries, and the Near Nazareth Festival recognized the documentary for "cooperation and strengthening friendship and understanding between nations."

Զեր Ծանուցումները Վստահեցեք
«Մասիս» Շաբաթաթերթին

AGBU Announces Debut of the International Musical Collaboration HOKIS

NEW YORK -- The Armenian General Benevolent Union (AGBU) has announced the world debut of HOKIS, a musical spectacular that fuses traditional Armenian performance art with Cirque de Soleil-style acrobatics, original compositions, modern dance interpretation and technology in a way that has never before been seen. Premiering on Friday, October 28 at 8:00 pm at the renowned New York City Center, the performance will showcase the talents of over 70 young dancers and acrobats along with technology students and promises to be an enthralling evening unlike any other.

HOKIS features the awe-inspiring talents of young artists between the ages of eight and thirty who participate in two of AGBU's partner programs in Armenia: the AGBU Nork Children's Center and the TUMO Center for Creative Technologies. At the cutting edge of the digital and performing arts, they will push the limits of what is conventionally understood as Armenian art by injecting innovation into their performance. "HOKIS is a reconceptualization of the Armenian journey through the eyes of today's Armenian. The stage will come alive with performers inspired by Armenian traditions, but who are revolutionizing them at the same time. Visual DJs will share the stage with modern dancers reinterpreting well-worn Armenian dances all while entirely original musical compositions resound throughout the hall. This will be the first time these two groups will be performing together and AGBU is thrilled to be part of this historic moment," said AGBU Central Board member Ani Manoukian.

Established in partnership with the Mother See of Holy Etchmiadzin in 1993, the AGBU Children's Centers in Arapkir, Malatya and Nork give nearly 2,000 students each year an accessible place to learn, discover and enhance their artistic and athletic talents in a safe and nurturing environment. With classrooms throughout Armenia overcrowded and understaffed, the arts are often underrepresented in the daily curriculum. The three AGBU Children's Centers offer a haven for those seeking creative and physical expression through arts, ceramics and gymnastics classes, among many others. Many of the centers' young artists perform with the award-winning Performing Arts Troupe in Yerevan as well as in Brazil, Canada, France, Georgia, Poland, Russia, Uruguay and the United States.

The TUMO Center for Creative Technologies-filled with equally talented youth-is a newer AGBU partnership. TUMO, founded in 2012, partnered with AGBU in 2014 to ex-



pand its reach from Yerevan to Stepanakert and Gyumri. A hub for animation, game development, web development and digital media, TUMO gives students the resources to achieve their full creative potentials. "Our partnership with AGBU is very important to us because we can accomplish such great things together in the service of young people. This performance is a beautiful example of how our beliefs about the importance of creativity in the modern world complement each other. What we are doing together is much more powerful than what each of us could have achieved on our own," said Marie Lou Papazian, the director of TUMO.

HOKIS represents the realization of this potential and is the brainchild of its artistic director, French Armenian filmmaker and producer Patrick Malakian. His wonder at the abilities of the AGBU Nork Children's Center performers led him to bring them to Marseille last November for a sold-out performance entitled *Éternels*. HOKIS builds substantially on *Éternels*, all while retaining the same goal: "I wanted to put on an Armenian performance, that wasn't about genocide. With HOKIS, we are striving to give proof of life within the Armenian community and the best proof of life we have is our children. These young artists are remarkable and it is time to shine a spotlight on their exceptional talent. It is time for their New York debut to showcase their undeniable abilities to an audience of Armenians and non-Armenians alike," said Malakian.

Tickets for HOKIS are now on sale and premium VIP seating is available for donors sponsoring the performance in amounts of \$5,000 or more. If you are interested in sponsoring this extraordinary performance, please contact the AGBU Director of Development and Outreach, Karen Papazian at kpapazian@agbu.org and (212) 319-6383. To purchase tickets to HOKIS, please visit <http://agbu.org/110/hokis>.

Overwhelming Response

Continued from page 1

many nominations as last year, when 186 nominations were submitted for 113 candidates in six languages and from 27 countries.

"We are gratified to see so many deserving nominations from all corners of the world," said Noubar Afeyan,

Co-Founder of the Aurora Humanitarian Initiative and the Aurora Prize. "In only its second year, the vision that gave birth to the Aurora Prize is reinforced – that humanity can and should highlight and honor those who risk their own lives to save others. It is only because there are such people that Armenians, including my family, sur-

SARF Continues Mission of Helping Syrian-Armenians Raffi Kendirjian Appointed New Chairman

GLENDALE -- The Syrian Armenian Relief Fund (SARF) continues its mission to heed to the humanitarian needs of the Syrian-Armenian community. The situation throughout Syria remains very perilous, especially in Aleppo where a resilient, but dwindling community struggles with maintaining normalcy in their day-to-day lives.

On Aug. 23, outgoing SARF chairman, John Titizian, presided over his last committee meeting, completing his two year service to the organization. He led a committee comprised of representatives of ten community organizations and churches. Together they raised and transferred to Syria and to Syrian Refugees in Armenia more than \$1.4 million for use in humanitarian relief.

Raffi Kendirjian has been appointed Chairman of SARF for the upcoming two-year period. Mr. Kendirjian had served in the capacity as Vice Chairman of the organization for the past two years. Sona Madarian and Meher Der Ohanessian continue their roles as secretary and treasurer respectfully.

On September 7, 2016, a reception in honor of John Titizian was held at Phoenicia Restaurant, with the participation of approximately 30 executive and supporting committee members, as well representative of community organizations and churches. On behalf of the SARF Executive Committee, Raffi Kendirjian, incoming Chairman, and Meher Der Ohanessian, Treasurer, presented Titizian with a plaque in appreciation of his efforts. Sona Madarian, Secretary, and Nora Bezdikian, Chairlady of the Women's Auxiliary, presented Titizian with a memento. Many of those present reflected on Titizian's outstanding service and professionalism while serving as SARF Chairman and his efforts to broaden the scope of support inside Syria as well as for refugees in Armenia.

Under the leadership of Titizian, a series of lectures, cultural performances, concerts, a movie showing, and most importantly a successful telethon kept the plight of the Syrian-Armenian community alive and on the minds of Armenian-Americans throughout the nation.

Inside Syria, SARF, through its local counter-party, "SHDAB", Syrian-Armenian Emergency Relief and Reconstruction Organization, provides

vived during the Genocide, and it is to express our gratitude as human beings, that we wish to share this Prize with those who look in the face of danger, and do the right thing."

The nominations will now be reviewed by a group of knowledgeable and practiced professionals, who will prepare a short list based on demonstrated courage, commitment and impact. The top 20 will then be given to the Selection Committee, which is currently chaired by actor and philanthropist George Clooney and includes Nobel Laureates Oscar Arias, Shirin Ebadi and Leymah Gbowee; former UN High Commissioner for Human Rights and former President of Ireland, Mary Robinson; President Emeritus of the International Crisis Group



assistance to help support our Syrian Armenian community's essential needs including water, food, shelter, health, and education.

Besides raising essential funds to benefit the needs of the communities throughout Syria and notably the Armenian community in Aleppo, SARF also partnered with US based non-profits such as the Ani and Narod Foundation and international agencies such as OXFAM and UNHCR to provide rental subsidy to Syrian-Armenians fleeing the war and residing in Armenia.

The Syrian Armenian Relief Fund (SARF) was founded in 2012 as a collaborative effort of the major Armenian organizations in the United States. Its purpose is to provide aid and assistance to Armenians in Syria - primarily in Aleppo - who are victims of the raging Syrian civil war.

The following churches, charities, and organizations came together to form the Syrian Armenian Relief Fund in August 2012: Armenian Catholic Eparchy in North America; Armenian Evangelical Union of North America; Western Diocese of the Armenian Church; Western Prelacy of the Armenian Apostolic Church of America; Armenian General Benevolent Union; Armenian Missionary Association of America; Armenian Relief Society of Western USA; Armenian Democratic Liberal Party; Armenian Revolutionary Federation Western USA; and Social Democrat Hunchakian Party Western USA.

We urge members of our community in the United States to continue their much needed support to their brothers and sisters in Syria by sending their donations to SARF.

and Former Foreign Minister of Australia, Gareth Evans; President of the Carnegie Corporation of New York, Vartan Gregorian; and former UN Special Representative of the Secretary-General on Human Rights Defenders, Hina Jilani.

"Following the first year's impressive turnout, this year's high number of nominations is very promising," said Vartan Gregorian, Co-Founder and Selection Committee member for the Prize. "We look forward to advancing the mission of the Aurora Prize as we continue to share with the world such inspiring stories as that of the 2016 laureate, Marguerite Barankitse."

The Aurora Prize will be awarded annually on April 24 in Yerevan, Armenia.

2017-Թ «ՕՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐՈՒ ՓՈՒԼԸ ԱՒԱՐՏԱԾ Է



AURORA PRIZE FOR AWAKENING HUMANITY

«Օրորա» մարդասիրական նախաձեռնությունների 2017 թվականի «Օրորա» մրցանակի առաջադրումներում փուլը աւարտած է:

2016 թվականի Յունիս 1-ին մինչև Սեպտեմբեր 9-ը՝ առաջադրումներում փուլի ընթացքին, ստացուած է 558 յայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնուող թեկնածուներն են: Առաջադրումներ կատարուած են 66 երկիրներէ, առաւելագոյնը՝ Հայաստանէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, Ռուսաստանէն, Գերմանիայէն, Եգիպտոսէն, Փաքիստանէն, Նիգերիայէն, Ֆրանսայէն, Նեբալէն, Քենիայէն, Հնդկաստանէն, Ֆիլիպիններէն եւ Մեծ Բրիտանիայէն:

«Օրորա» մրցանակի երկրորդ տարին արձանագրուած է առաջադրումներու թիւի աճ՝ մօտ երեք անգամ. 2015 թվականին ստացուած էր 186 յայտ՝ 6 լեզուներով, 27 երկիրներէն եւ ընդգրկած 113 չկրկնուող թեկնածուներն են:

«Մենք շատ ուրախ ենք, որ ստացած ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերէն, - ըսած է «Օրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուպար Աֆէյեանը, - ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Օրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկութիւնը կարող է եւ պէտք է մեծարէ անոնց, ովքեր սեփական կեանքը վտանգելու գինով կը փրկեն ուրիշներուն, նորովի կը գործնայ: Միայն նման մարդկանց գոյութեան շնորհիւ է, որ հայութիւնը՝ նաեւ իմ ընտանիքը, վերապրած է Հայոց ցեղասպանութիւնը, եւ մեր երախտագիտութիւնը յայտնելու համար է, որ մենք կը ցանկանանք այս մրցանակը կրկին անոնց հետ, ովքեր վտանգին յանդիման՝ կը դրսեւորեն մարդասիրութիւն»:

Առաջադրուած թեկնածուներն են այժմ կը վերստուգուին գիտակ եւ փորձառու մասնագէտներու խումբի կողմէ, որոնք իրենց հերթին կը ներկայացնեն թեկնածուներու վերջնացուցակը՝ ընտրուած ըստ ցուցաբերուած խիզախութեան, նուիրումի եւ ազդեցութեան: Լաւագոյն 20 թեկնածուներու անուններն այնուհետեւ կը փոխանցուին Ընտրող յանձնաժողովին, որն այժմ կը նախագահէ դերասան եւ բարերար Ճորճ Քլուինին եւ այդ կազմին մէջ ընդգրկուած են Նոպէլեան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արեասը, Շիրին էբադին եւ Լէյմա Գբովէն, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու հարցերով

նախկին գերագոյն յանձնակատար եւ Իռլանդացի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Աւստրալիացի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ձգնաժամային խումբի նախագահ ու գործադիր տնօրէն Գարեթ Էվանսը, Նիւ Եորքի կարնեգի Ընկերակցութեան նախագահ՝ Վարդան Գրիգորեանը, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու պաշտպանութեան Գլխաւոր քարտուղարի նախկին յատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:

«Առաջին տարուայ տպաւորիչ արձագանգէն յետոյ այս տարուայ առաջադրումներու մեծ թիւն անչափ խոստումնալից է, - կը նշէ «Օրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող յանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորեանը, - մենք լիացուած ենք, որ կը խթանենք «Օրորա» մրցանակի առաքելութիւնը եւ կը շարունակենք աշխարհի համար բացայայտել 2016 թվականի դափնեկիրի՝ Մարգարիտ Բարանկիցիին նման մարդասերներու ոգեշնչող պատմութիւնները»:

«Օրորա» անդանիկ մրցանակը շնորհուեց Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիւանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցիին: Խաւարի ու յուսահատութեան պահուն անձնուիրաբար ուրիշներուն օգնելու համար ան դարձաւ «Օրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով \$100,000 պարգև եւ հնարաւորութիւնն շարունակելու բարեգործութեան շղթան՝ \$1,000,000 մրցանակն ուղղորդելով իրեն գործի ոգեշնչած կազմակերպութիւններուն: Բարանկիցին ընտրեց երեք կազմակերպութիւն, որոնք կը պայքարին մանկական աղքատութեան դէմ, օգնութիւն կը տրամադրեն եւ վերականգնման հնարաւորութիւններ կը ստեղծեն փախստական երեխաներու ու որբերու համար:

2017թ. «Օրորա» մրցանակի յաւակնորդներու անունները հանրութեանը յայտնի կը դառնան 2017թ. Փետրուարին, ինչին կը յաջորդէ ապրիլեան միջոցառումներու շարքը՝ մարդասիրութեան ոլորտի գործիչները քննարկումներ կը ծաւալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրներու շուրջ, Երեւանի մէջ կը փառաբանուին մարդասիրութիւնն ու մրցանակի յաւակնորդները եւ հանդիսաւոր արտողութեամբ կը յայտարարուի 2017 թվականի «Օրորա» մրցանակի դափնեկիրի անունը:

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐՈՒ ԴԵՍՊՈՒՆԱՏԱՆ ԿՈՂՄԵ ՎԵՐԱՆՈՐՈՎՈՒԱԾ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ ՍԸ ԵՒՍ



Հայաստանի Մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատան կողմէ իրականացուած ծրագիրին շնորհիւ այս տարի Դաւթաշէնի թիւ 59 մանկապարտէզը աւելի մեծ թիւով երեխաներ ընդունելու եւ անոնց լաւ պայմաններ տրամադրելու կարելիութիւն ունի:

Վերջերս աւարտին հասան մանկապարտէզին վերանորոգման աշխատանքները, որոնք կը ֆինանսաւորուին Միացեալ Նահանգներու դեսպանատան Ռազմական համագործակցութեան գրասենեակին կողմէ:

Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատունէն յայտնեցին, որ այս աշխատանքներուն համար յատկացուած էր 285,000 տոլար, իսկ 2009-էն ի վեր ամերիկեան գինուած ուժերու Եւրոպական հրամանատարութեան Մարդասիրական աջակցութեան ծրագիրներով Հայաստանի մէջ իրականացուած են վերանորոգութեան 26 ծրագիրներ՝ աւելի քան 5 միլիոն տոլար ընդհանուր արժէքով:

«Երեխաները կարիքն ունին ապահով ու հիւրընկալ միջավայրի, եւ կը կարծեմ, թէ այս վերանորոգման շնորհիւ հոս անոնց համար ատիկա ապահովուած է», ըսած է Միացեալ Նահանգներու դեսպանատան գործերու ժամանակաւոր հաւատարմատար Ռաֆիք Մանսուրը՝ 6 Սեպտեմբերին բացուած կատարելով վերանորոգուած մանկապարտէզին: Հանդիսութեան ներկայ էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը, Դաւթաշէն համայնքի պաշտօնատարներ:

Վերանորոգուած են նախապէս անգործածելի քանի մը սենեակ ու մանկապարտէզի ենթակառուցները: Վերանորոգման շնորհիւ մանկապարտէզը կրցած է դռները բանալ կարգի սպասող շուրջ 100 երեխաներուն համար եւ որակեալ կրթութիւնը հասանելի դարձնել աւելի մեծ թիւով աշակերտներու: «Ուրախ եմ այսօր այստեղ գտնուելուս համար եւ հպարտ եմ, որ դեսպանատունը իրականութիւն դարձուցած է այս ծրագիրը, քանզի այս փոքրիկներն են, որ պէտք է շարունակեն այն քայլերը, զորս մենք կը տեսնենք Հայաստանի մէջ. այս փոքրիկներն են, որ պէտք է տէր կանգնին բարեխառած Հայաստանին եւ զայն դարձնեն աւելի լաւ տեղ մը: Իսկ կրթութեան շնորհիւ, որ կը սկսի ճիշդ հոսկէ, այս գեղեցիկ վերանորոգուած շէնքէն, անոնք առաւել ունակ պիտի ըլլան այս բոլորը ընելու», եզրափակած է Ռաֆիք Մանսուրը:

ԶՕՐԱՅԱՆԴԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՍՈՒԹԵԱՆ 25-ՐԴ ԱՄԵԱԿԻՆ

«ՀՀ իշխանութիւնները կը ծրագրեն Սեպտեմբեր 21-ին, Հայաստանի Անկախութեան 25-րդ տարեդարձի առիթով, մեծ գորահանդէս ներկայացնել», կը գրէ «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկութիւններուն՝ այս գորահանդէսը աննախադէպ պիտի ըլլայ: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը պարտական է գորահանդէսի ընթացքին Հայաստանի գինուած ուժերու ողջ հզօրութիւնը ցուցադրել: «Զօրահանդէսին կը մասնակցի մօտ տասը հազար զինուորական, որոնց գորամիաւորումները դեռեւս մէկ ամիս առաջ՝ Օգոստոսի սկիզբէն սկսէր են շքերթին պատրաստուիլ: Կ'ենթադրուի, որ գորահանդէսի յաջողութեան դէպքին՝ Հայաստանի թշնամիներուն համար զսպող դերակատարութիւն կրնայ ունենալ: Բոլորը կը գիտակցին, որ ապրիլեան քառօրեայ պատերազմէն յետոյ այս գորահանդէսը Հայաստանի համար առանձնապատուկ նշանակութիւն ունի»:

ՀԱՍԱՆԵՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՍՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ ԸՆԴՈՒԱԶ

Հայաստանի հանրային փոքր խորհուրդի (ՀԽ)՝ Նիստի օրակարգին քննարկուած է, Հայաստանի անկախութեան 25-ամեակին ընդառաջ՝ համաներում յայտարարել, որ կ'ընդգրկէ նաեւ՝ յուլիսեան դէպքերու հետեւանքով անազատութեան մէջ յայտնուած անձանց որոշակի խումբ մը: «Հնչած են տարբեր կարծիքներ ու տեսակէտներ, որոշուած է հարցը աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել եւ կրկին ներկայացնել յաջորդ շաբաթուան մէջ կայանալիք ՀԽ փոքր խորհուրդի նիստին», - գրուած է հաղորդագրութեան մէջ: Անկախութեան 25-ամեակի կապակցութեամբ, առաջարկուած է նաեւ՝ կոչով դիմել Հայաստանի Հանրապետութեան երեք նախագահներուն յառաջիկայ Սեպտեմբեր 21-ին, միասին հանդէս գալու, ի նշան ազգային համերաշխութեան եւ միասնութեան: Խորհուրդը, քննարկած է նաեւ՝ երկրի շարք մը հարցեր, ինչպէս՝ տնտեսութեան, ռազմարդիւնաբերութեան, առողջապահութեան, կրթութեան եւ մշակութի ոլորտներուն կապակցութեամբ:

ՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԵՐԴԸ ԵՈՒՆԵՍՔՈՅԻ ՑՈՒՑԱԿԻՆ ՍԵՋ



Վան քաղաքի պատմական բերդը, ընդգրկուած է ԵՈՒՆԵՍՔՈՅԻ համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակին մէջ: Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ թրքական «Haber.sol.org» կայքը:

Այս մասին խօսած է Թուրքիոյ մէջ ԵՈՒՆԵՍՔՈ-ի ազգային յանձնաժողովի նախագահ Օճալ Օղուզը, որ ըսած է, թէ որոշումը տրուած է անցնող Ապրիլին, սակայն ԵՈՒՆԵՍՔՈ այս մասին միայն հիմա յայտարարած է: Վանի բեր-

դէն բացի՝ Թուրքիոյ ներկայացուցած յայտին հիման վրայ ԵՈՒՆԵՍՔՈ-ի մշակութային ժառանգութեան ցուցակին մէջ ընդգրկուած են եւս 9 պատմամշակութային կառոյցներ ու վայրեր: Նշենք, որ անցնող Յուլիսին ԵՈՒՆԵՍՔՈ-ի ցանկին մէջ ընդգրկուած էր նաեւ հայոց մէկ այլ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիներու» քաղաք Անի: Թուրքիոյ մէջ եղող Վան պատմական քաղաքը եղած է հայոց կարեւոր մայրաքաղաքներէն մին:

ՇՈՒՏՈՎ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՆԱՅ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԻՆ ՁՕՆՈՒԱԾ ՆՈՐ ՖԻԼՄ ՍԸ



ԹՈՒՂՊԱ ԷՍԵՆ

2004-ին արտադրուած «Հիւրանոց Ռուանտա» եւ 2008-ի «Խաչածեւոտղ ձանապարհներ» ֆիլմերու հեղինակ Թերի ձորձ վերջերս նկարահանած է հայոց ցեղասպանութեան տարիներուն ապրուած եռակողմ սիրային արկածախնդրութիւն մը «Խոստում»: Քրիստիան Պէյլի, Օսկար Այզէքի, Շառլոթ Լէ Պոնի, Շորէ Ազկտաշլուի, Անժելա Սարաֆեանի, Ժան Ռէնոյի նման համբաւաւոր դերասաններու մասնակցութեամբ նկարահանուած ֆիլմին մանրամասնութիւնները մեծ զգուշութեամբ կը պահուին իբրեւ գաղտնիք: Այն գաղտնիքի քօղը փոքր ինչ բանալու յոյսով զրուցեցինք դերասան Գէորգ Մալիքեանի հետ: Նշենք որ խիստ հաւանական է որ ֆիլմը 2017-ին ըլլայ Օսկարի թեկնածու:

ուրթիւնը ամբողջ անձնակազմին համար անմոռանալի վայելքի մը վերածեց նկարահանումները: Առաջին նկարահանումները կայացան Պօղոսեան ընտանիքի անդամներով: Այդ պահուն Օսկար Այզէքիին մօտենալով հարցուց հետեւեալը՝ քանի որ հօրս դերը հայ մը կը մարմնաւորէ ինչպէ՞ս կ'ուզէք որ դիմեմ ձեզի: Խորհուրդ տուի պարզապէս հայր կոչել: Այդ պահէն ետք ամբողջ նկարահանութեան ընթացքին ամենայն ջերմութեամբ եւ հարազատութեամբ հնչեց հայր բառը: Ապա Մալիքեան յայտնեց որ այս դերը մարմնաւորելու ժամանակ յաճախ յիշած է իր հայրը՝ Մարտիրոս Մալիքեանը: «Ես դիւրաւ նմանութիւն գոյացուցի հօրս եւ ստանձնած դերին հերոսին միջեւ»:

Ֆիլմը կը խօսի եռակողմ սիրային արկածախնդրութեան մը մասին: Փարիզաբնակ ամերիկացի լուսանկարիչ Քրիստի, Փարիզի մէջ ուսանած երիտասարդուհի Անայի եւ Իսթանպուլի մէջ բժշկութիւն ուսանող Միշէլի միջեւ գոյացած սիրարկածը կ'ընթանայ Օսմանեան կայսրութեան վերջին տարիներու խորապատկերին վրայ: Գէորգ Մալիքեան կը յայտնէ թէ Իսթանպուլի մէջ սկսած ու ապա ամբողջ կայսրութիւն տարածուած աներեւակայելի տարագրութեան նկարագրումը տպաւորած է բոլոր դերասանները: Ինք այս ֆիլմի մէջ կը մարմնաւորէ Միշէլի հօր Վարդան Պօղոսեանի դերը: «Երբ ինձմէ պահանջուեցաւ Վարդանի դերի համար փորձ մը նկարահանել, կիպրոս կը գտնուէի: Որդուց Սեւանի օգնութեամբ նկարահանեցինք վիտէօ մը, որ ապա զրկուեցաւ բեմադրիչին: Շաբաթներ շարունակ պատասխան մը չեմ ստացած: Յետոյ ինձմէ երկրորդ նկարահանում մը եւս պահանջեցին: Այս ֆիլմին մէջ կ'ուզէի դեր ստանձնել, հետեւաբար այդ երկրորդ նկարահանումն ալ կատարեցի: Ապա ինձմէ պահանջեցին որ ուրիշ դերի մը համար դարձեալ նկարահանուիմ: Այս անգամ մերժեցի ըսելով որ եթէ Վարդանի հօր դերը պիտի չխաղամ՝ առհասարակ դուրս կ'ելլեմ ծրագրից: Թերի ձորձ մեծ ռեժիսորութեամբ դիմաւորեց զիս եւ այդ պահուն իսկ արդէն մոռցած էիք նախապէս ապրուած տհաճ դէպքերը: Խոստովանիմ որ բեմադրիչին փորձա-


Ան պատմեց նկարահանումներէն դուրս տիրող մթնոլորտին մասին եւս: «Շորէ Ազկտաշլու հրաշք դերասան մըն է: Բարեգուլթ եւ արտակարգօրէն զեղեցիկ կ'ին մը: Իրեն հետ բարեկամացանք: Մեզի պատմեց Պարսկաստանի իր կեանքին մասին: Նոյնպէս Քրիստիան Պէյլի հետ հանդիպումը շատ հաճելի էր: Իրեն հետ նախապէս ալ դերեր կ'իսած էինք: Ափսոս որ այս անգամ միայն դերուակի մը մէջ միասին կը նկարուինք եւ այդ հատուածին մէջ երկխօսութիւն մըն ալ չկայ մեր միջեւ: Իսկ բեմադրիչ Թերի ձորձի հետ աշխատելը իսկապէս մեծ հաճոյք էր»:

Հանրածանօթ դերասանին կը հարցնենք, թէ այս ֆիլմը ի՞նչ ազդեցութիւն պիտի ունենայ ցեղասպանութեան իրողութեան ընկալումին վրայ: «Եթէ հարիւր տարի անց 1915-ի պատահարներու մասին մեր ընկալումներուն ֆիլմի մը միջոցաւ փոխուելը պիտի յուսանք՝ կը նշանակէ, թէ աշխարհի որ ծայրն ալ ապրած ըլլանք, քաղաքակրթութեան եւ ժողովրդավարութեան առումով ոչ մէկ տեղաշարժ արձանագրած ենք»:

Այս ըսելով հանդերձ Մալիքեան յոյս ունի որ ֆիլմը կարեւոր ազդեցութիւն մը պիտի գործէ պատմութեան ընկալումի իմաստով: Ան կը հաւատայ, թէ Թուրքիոյ իշխանութիւնները խեղաքի մերձեցումով մը ֆիլմին Թուրքիոյ մէջ ցուցադրութեան արգելք պիտի չըլլան: «Ու ես կը հաւատամ որ հարիւր տարի ուշացումով ալ ըլլայ Թուրքիոյ Հանրապետութիւնը սկսած է 1915-ի դէպքերը աւելի ճշգրիտ մեկնաբանել»:

ՊՈՒՍՈՅ ՍԵՋ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ Է ՆՈՐ ԳՐՔՈՅԿ ՍԸ՝ «Ո՞Վ ԵՆ ԱՅՍ ՀԱՅԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

«Արաս հրատարակչատունը այս շաբաթ հրատարակ հանեց հազիւ 65 էջ տարողութեամբ թրքերէն գրքոյկ մը, որ սակայն հայերն ու հայոց մշակոյթը օտարներու, մասնաւորաբար մանուկներու ծանօթացնելու տեսակէտէ շատ կարեւոր դերակատարութիւն կրնայ ունենալ: Գրքոյկը, որ կոչուած է «Ո՞վ են այս հայերը» («Բիմ պու էրմենիլեր»), գրի առնուած է Սուզան Փօլ Փէթիի կողմէ, որուն օժանդակած են Գազիկ Ստեփան եւ Մարալ Քերովբեան:



բար իրենց ամբողջ համակրանքը արտայայտած են մանուկներու նկատմամբ: Ընտրուած են քանի մը մանուկներ, որոնք կը ծանօթացուին, ինչպէս Պէյրութէն՝ Նոյնի, Իսթանպուլէն՝ Սարվէնը, Սաայաթն ու Սիմոնը, Հայաստանէն՝ Էլէն եւ Ալլն:

Գրքոյկ մը որ օտարներուն նախ գաղափար պիտի տայ հայոց մասին, ապա զանոնք պիտի հրաւիրէ աւելի լայն չափով ճանչնալու:

Ո՞վ են հայերը: Գրքոյկին մէջ իրերայաջորդ ու կարճաշունչ բաժիններ կը պատասխանեն հայերու ինքնութեան, աշխարհագրութեան ու մշակոյթին մասին գրեթէ բոլոր հարցումներուն: Քարտէզներ, Սփիւռքահայութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը, հայոց պատմական բնակավայրերը, Կոստանդնուպոլիսը, հայկական երբեմնի ու այսօրուան երաժշտութիւնը, ժողովրդական պարերը, պատմական տարագրեր, բնաստեղծութիւն, նշանաւոր հայեր, եւ նմանօրինակ նիւթեր կարճ տողերով ու գունաւոր պատկերներով կը ծանօթացուին ընթերցողներուն:

Հեղինակները մասնաւորա-



MEHER BABIAN, D.D.S.
General Dentistry

1111 S. Glendale Avenue
Suite 206
Glendale, CA 91205

Tel: (818) 547-0884
Tel: (818) 547-1476



Save Support Sustain

Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948

www.syrianarmenianrelieffund.org

ՀԱՅ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՒ ՀԱՇՄԱՆԴԱՍ ԵՐԵՒԱՆԵՐՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ 17-ՐԴ ԹԵԼԵԹՈՆԸ

«Հաշուեյարդար, ի՞նչ մնաց, կեանքէն ինձի ի՞նչ մնաց, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այն միայն»:

ՎԱՐՍԱՆ ԹԵՔԵԱՆ

ԽԱԶԻԿ ԵՎ ՆՈՅՆԵՆ

Կիրակի, Սեպտեմբեր 25, կ.ե. ժամը 3:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 12:00-ը, Լոս Անձելըսի հայկական հեռատեսիլի հինգ կայաններէն - Shant (388), AABC (384), High Vision (381), ITN (383), եւ US Armenia (386) - պիտի հեռարձակուի Հայաստանի ծնողա-զուրկ եւ հաշմանդամ երեխաներու, ինչպէս նաեւ՝ մանկատուններու վերանորոգման հիմնադրամի 17-րդ տարեկան թելեթոնը:

17 տարի առաջ խումբ մը ազգայիններ, գլխաւորութեամբ՝ իրանահայ ծանօթ եւ բեղուն հասարակական գործիչ, «Քաջ Նազար» երգիծական ամսագրի 40 տարիներու խմբագիր-հրատարակիչ Յովհաննէս Բալայեանի, որ նաեւ 20 տարիներէ ի վեր հիմնադիրն ու հաղորդավարն է շաբաթական 3-ժամեայ «Քաջ Նազար» հեռուստածրագրին, որ կը հեռասփռուի Ա.Մ.Ն.ի, Գանատայի եւ Մեքսիկոյի տարածքին: Յովհաննէս Բալայեանն ու իր շուրջ բոլորուած նուիրեալ ազգայինները հիմը դրին այս հայրենասուէր սուրբ եւ պատուական գործին, որն է՝ օժանդակութեան ձեռք երկարել հայրենիքի բազմակարօտ մեր ժողովուրդին, երկրաշարժին, պատերազմին զոհ դարձած մեր ազատամարտիկներու ծնողազուկ երեխաներուն՝ անոնց համար մարդավայել մանկատուններ կառուցելով կամ վերանորոգելով, ֆիզիքական եւ հոգեկան սնունդ հայթայթելով, աւօրեայ բնական պայմաններ ստեղծելով: Այս հայրենակիցները, հայրենասիրական բոցավառ սիրով եւ հաւատքով գործի լծուեցան աստուածահաճոյ այս ծառայութիւնը ընելու: Եւ 17 տարի շարունակ, այս բարեհոգի հայերը, իրենց տունը, հանգիստը թողած, ամէն տարի 9-10 ժամ հեռատեսիլի միջոցաւ ժողովուրդին կը դիմեն, իրենց կատարած գործերուն լուսանկարները, տեսաերկերը եւ վկայութիւնները ցուցադրելով նուիրատու հասարակութեան:

Իսկ ժողովուրդը, իր հերթին մեծապէս գնահատելով այս գործը, մեծագոյն յօժարութեամբ եւ բարձր տրամադրութեամբ իր մասնակցութիւնը բերած է թելեթոնին, խորապէս վստահելով զայն վարող պատասխանատուներուն, նախագահութեամբ՝ Յովհաննէս Բալայեանի:

«Մեծ եղեռնի օրերուն, հայրս եւ մայրս Լիբանանի ձիպէլի որբանոցը չորս տարի ապրեցան: Անոնց ուսում, սնունդ եւ երգիք տուին, — կը պատմէ գաղութիս պատուական իրաւաբաններէն մին: — Հայրս եւ մայրս այդ որբանոցէն ելլելէ ետք, համալսարանական ուսում առին եւ ամուսնացան իրարու հետ եւ ունեցան երեք զաւակներ: Ես միշտ ալ մեծապէս գնահատած եմ Լոս Անձելըսի Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներուն օգնող այս հիմնադրամը, քանի որ այս որբերէն չենք զիտեր ինչպիսի մեծ մարդիկ, ազգին եւ հայրենիքին

օգտակար եղող ազգայիններ կրնան ելլել: Ծնողքս լաւագոյն օրինակներն են, համալսարանական բարձրագոյն ուսում առին, բարձր դիրքի պաշտօններ ունեցան եւ երեքս ալ՝ ես, եղբայրս եւ քույրս, ազգային կեանքի մէջ ենք: Ես ամէն տարի իմ մասնակցութիւնս կը բերեմ այս գործին եւ կոչ կ'ընեմ ողջ հայութեան որ իրենք ալ բնաւ չզլանան Սեպտեմբերի 25-ին իրենց մասնակցութիւնը բերելու այս թելեթոնին»:

Անցեալ տարի, Հայ Ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներու հիմնադրամը վերանորոգեց Կիւմրիի մէջ գործող հոյակապ վարժարան մը, որ անուանուեցաւ «Եօթը Հրեշտակաց Մանկապարտէզ», ի յիշատակ Կիւմրիի մէջ ռուս ինլագար գինուորի մը կողմէ վայրագորէն սպանուած Աւետիսեան ընտանիքի եօթը անդամներու: Առաւել, հիմնադրամը մանկատան նուիրեց 120 մահճակալ իր ներքնակով, վերմակով եւ բարձով, բոլորն ալ մաքուր բուրդէ բաղկացած: Նաեւ, անցած 16 տարիներու ընթացքին Ս. Ծննդեան տօներուն առիթով 220 հազար նուէրներ բաժնեց մանկատուններու եւ դպրոցներու կարիքաւոր երեխաներուն:

Այսօր Սփիւռքի մէջ ունինք անձնագոհ ազգայիններ, հոգ չէ թէ սակաւաթիւ, բայց անոնք իրենց մեծագործութիւններով կը փայլին մեր հասարակութեան կեանքին մէջ:

Անոնք տիւ ու գիշեր կը հասնին մեր ժողովուրդի եւ հայրենիքի բազմաթիւ կարիքներուն: Անոնք իրենց ազնիւ գործունէութեամբ միշտ ալ արժանացած են մեր ժողովուրդի օրհնութեան եւ աղօթքներուն:

Կիւմրիի քաղաքապետարանը եւ հայրենի ժողովուրդը միշտ ալ բարձր գնահատած են մեր ժողովուրդի նուիրատուներն ու բարերարները:

Սիրելի հայրենակիցներ, եկէք բոլորս ալ Սեպտեմբեր 25-ին մեր առատաձեռն նուիրատուութեամբ սատար հանդիսանանք 17-րդ թելեթոնին, որուն հասցիքը պիտի յատկացուի Կիւմրիի մէջ ուրիշ դպրոցի մը նորոգութեան:

Իսկ անոնք որոնք կը փափաքին դասարան մը կամ որոշ շօշափելի նորոգութեան նովանաւորութիւնը ստանձնել, կրնան կապ հաստատել այս հիմնադրամի պատասխանատուներուն հետ:

Ի վերջոյ, ի՞նչ կը մնայ մարդու համար, եթէ ոչ նման ազգաշէն եւ ազգօգուտ ծրագիրներուն տուած մեր գումարներուն պատճառած հոգեկան գոհունակութիւնն ու գործնապէս հայրենաշէն, հայրենակերտ եւ աստուածահաճոյ նպատակներու իրագործման մասնակցած ըլլալու արդար հպարտութիւնը:

Կ'սպասենք Ձեզ, հայ ժողովուրդ:

Բոլորս միասնաբար մասնակցինք եւ ցայտուն յաջողութեան վերածենք Սեպտեմբեր 25-ին տեղի ունենալիք Հայ Ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներու հիմնադրամի 17-րդ թելեթոնը:

ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՎԱՐժԱՐԱՆԻ 37ՐԴ ՎԵՐԱՍՈՒՏԸ



Ահաւասիկ վերամուտ է: Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեայ Վարժարանը բացաւ իր դռները Օգոստոս 15, 2016ի առաւօտեան, ի ներկայութեան հոծ բազմութեան: Դպրոցի շրջափակին մէջ աշուտ եռուզեռ կը տիրէր: Հակառակ կիզիչ օդին, աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ կ'ողջագուրուէին եւ կը գրուէին ամառուան արձակուրդին մասին: Արձակուր-

դը հասած էր իր աւարտին: Ակներեւ էր փոքրիկներուն կարօտը՝ հանդէպ դպրոցին եւ ընկերներուն: Բոլորն ալ պատրաստ էին դիմաւորելու նոր դպրոցական տարեշրջան մը: Աշակերտները դասարանային շարքով շարուած էին երբ Տիկ. Պատալեան ողջունեց զիրենք: Ան բարի գալուստ մաղթեց, յայտնե-

Շար.ը էջ 19

ARMENIAN AMERICAN ORPHANS CHRISTMAS FUND, INC.

«Քաջ Նազար» հանդէսն ու հեռուստամը ներկայացնում է

17-րդ ամեակի ԹԵԼԵԹՈՆ

Ի ՆՊԱՍՏ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԲՈՒՄԱԳՐԱՄ, ԲԱՏԱՍԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՒ ԲԱՏԱՍԱԳԱՄ ԵՐԵՒԱՆԵՐԻ ՄԱՆԿԱՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈՂՈՒԹԵԱՆ

Կիրակի, Սեպտեմբեր 25, 2016, ժամը 3-12:00

ARMENIAN AMERICAN ORPHANS CHRISTMAS FUND, INC. and "KACH NAZAR" Magazine and TV Show Presents

17th ANNIVERSARY TELETHON

ON SUNDAY, SEPTEMBER 25, 2016

FOR DISABLED CHILDREN AND FOR THE RESTORATION OF CHILDREN'S HOMES

Մեր Ապագան, մեր Մերուպին է:

OBLIGATED TO HELP ARMENIA'S NEXT GENERATION

Please mail your check to (A.A.O.C. FUND,) P.O. BOX 250038, GLENDALE, CA 91225 or to 626 West Colorado Street, Glendale, CA 91204 USA Tel: 818-246-2070

Tel: 818-246-0125 • 818-239-6880 • 818-292-9619

E-mail: lorourkids99@gmail.com • www.lorourkids99.com

Non-Profit Organization, a Tax Exempt 501 (c) 3 Charity.

ՄԱՐԴՈՒ ԱԶՔԵՐԸ ԵՒ ԲՆԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ

Մեծ աչքերը, նման աչքեր ունեցողները ի ծննդ առաջնորդներ են՝ առնական, խելացի, շփուող, արթիթիթիք: Անոնց յատուկ է իշխանութեան ձգտումը, անոնք միշտ յատակօրէն գիտեն, թէ ինչի կը ձգտին, զանոնք կ'առանձնացնէ ապշեցնող աշխատունակութիւնը: Իբրեւ կանոն, մեծ աչքերով մարդիկ բաց են շրջապատի հետ շփման համար, անկեղծ են եւ բնական իրենց զգացումներու դրսեւորումներուն մէջ: Եթէ աչքերը անհամաչափօրէն խոշոր են, յատկապէս՝ կտրուկ դիմագիծերու եւ լայն յօնքերու համադրութեամբ, ատիկա կը խօսի միւսներուն իշխելու ցանկութեան եւ խստութեան մասին:

Գուրս ցցուած խոշոր, դուրս ցցուած խոշոր աչքերը կը խօսին իրենց տիրող առաջնորդի յատկանիշներուն եւ ողջմտութեան մասին՝ յատակօրէն արտայայտուած զգայունութեան հետ: Նման աչքերով տղամարդիկ կ'առանձնանան ուժով, խաղային կիրքով եւ չափազանցութիւններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներուն յատուկ է շփուողականութիւնը, տիրականութիւնը: Միաժամանակ նման կիներ հակուած են թեթեամիտ եւ չկշռադատուած արարքներ կատարելու, չափազանցուած վտանգի դիմելու:

Կլոր, աչքերու նման ձեւը կը խօսի ճանաչման ծարաւի եւ յաջողութեան ձգտման մասին: Ճիշդ է, խոշոր աչքեր ունեցողներու պատասխանատուութիւն ստանձնելու ցանկութիւնը յաճախ անոնց կը խանգարէ հասնելու փառքի գագաթին: Նման մարդիկ կ'առանձնանան բռնկուցութեամբ, բաց, չնայած ատոր, անոնց բնորոշ է վրիժառութեան ձգտումը, որովհետեւ անոնք արագ կը սառնին: Լայն բացուած կլոր աչքերը կը խօսին անսովոր անկեղծ եւ բռնկուն բնավորութեան մասին:

Նշաձեւ. Աչքերու նման ձեւը կը վկայէ անոնց տիրող նուրբ բնավորութեան մասին: Նման մարդիկ կը պաշտեն արուեստը եւ կը գնահատեն ընկերութիւնը: Անոնք նուիրուած եւ զգայուն են, եթէ աչքերու արտաքին անկիւնները վեր բարձրացած են: Իսկ եթէ անկիւնները դէպի ներքեւ ուղղուած են, նման աչքերու տէրը մեղմադձոտ է եւ կը սիրէ վիճիլ: Եթէ ներքին եւ արտաքին անկիւն-

ները նոյն գիծի վրայ են, կարելի է խօսիլ ինքնավստահութեան, ինքնաբաւութեան, լուրթեան հանդէպ սիրոյ եւ հոգեկան հաւասարակչութեան մասին:

Ներս ինկած, աչքի նման ձեւ ունեցողները կ'առանձնանան խոցելիութեամբ, հաւասարակչութեամբ, երազկոտութեամբ: Անոնք չունին ձգտումներ, բաց հրաշալիօրէն կը կողմնորոշուին նիւթական հարցերու մէջ, իրենց հայեացքներուն մէջ պահպանողական են եւ գիտեն ինչպէս վարուիլ դրամի հետ: Անոնք կը վերլուծեն ամէն ինչ, չեն խօսիր իրենց խնդիրներուն մասին, ցոյց չեն տար իրենց ապրումները: Եւ չնայած խորին կած աչքերու տէրերը շրջապատին կը վերաբերին որոշ զգուշութեամբ, միշտ պատրաստ են օգնութեան հասնելու անոնց, որոնք ունին ատոր կարիքը:

Շիւ. աչքերու նման ձեւ կը դիտարկուի սրտաբաց, բարի եւ հանդուրժող մարդոց մօտ: Լաւատեսութիւն, քաջութիւն, ինքնավստահութիւն, այս որակներն են, որոնք կը նպաստեն անոնց յաջողութեան: Շիւ աչքերով մարդիկ հակուած են արկածախնդրութեան, որ անոնց յաճախ կը ստիպէ չմտածուած արարքներ կատարել:

Վեր բարձրացած արտաքին անկիւններով, նման աչքերով մարդոց կ'առանձնացնեն մեծահոգութիւնը, յամառութիւնը, ընկերակցին յարաբերութիւններ ստեղծելու եւ երեխայ դաստիարակելու հիանալի հմտութիւնները: Նման աչքեր ունեցողներուն կ'ուղեկցի ասպարէզի յաջողութիւնը, քաջութիւնը եւ ստեղծագործելու հակումը, բաց ատիկա անոնց չի խանգարէր ազատ ըլլալ եւ պատրաստ որեւէ գործողութեան՝ յանուն «համեղ» պատուով:

Յած իջած արտաքին անկիւններով, աչքերու նման ձեւը կը ստեղծէ տիրութեան զգացում, բաց անոնց տէրերը, ընդհակառակը, ուշադրութիւն կը գրաւեն մեծ լաւատեսութեամբ եւ չափազանց մեծ բարութեամբ: Անոնք աւելի հակուած են հոգ տանելու մտերիմներուն, քան՝ իրենք իրենց: Անոնց յատուկ է վճռականութիւնը եւ հմայքը, բաց անոնք չեն կրնար ճիշդ դնել առաջնահերթութիւնները, որուն հետեւանքով անընդհատ կը լուծեն ուրիշին խնդիրները:

ԻՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՏԵԼ ԵՐՁԱՆԻԿ ԶԳԱՆՈՒ ՅԱՄԱՐ

Ուտելիքը մեզ կ'երջանկացնէ եւ ատիկա ճշմարտութիւն է: Սերոթոնինի մակարդակի բարձրացումը մեզ բաւարարութեան եւ ընդհանուր հանգստութեան զգացում կը պարգեւէ:

Զգացմունքային ծանրաբեռնուածութեան պահերուն այդ հորմոնին մակարդակը, որ յաճախ կ'անուանեն երջանկութեան հորմոն, կ'իջնէ, որուն հետեւանքով մենք երբեմն այդքան շատ կ'ուզենք ուտել շոքոլայ կամ որեւէ այլ քաղցր բան: Ասիկա տեղի կ'ունենայ այն պատճառով, որ մեր ջղալին համակարգը շաքարի եւ դրիբ-դոֆամինի կարիք ունի՝ սերոթոնին ապահովելու համար: Արեան մէջ սերոթոնինի ցած մակարդակը կրնայ դառնալ անհանգստութեան, դիւրագրգռութեան եւ թուրութեան պատճառ, որ կ'արտայայտուի վատ տրամադրութեամբ: Մենք կրնանք օգնել մեր մարմնին սերոթինի

արտադրութեան մէջ, եթէ օգտագործենք B եւ C վիթամիններով, մակնիստով եւ դրիբդոֆամինով հարուստ սնունդ: Ուտելիքներ, որոնք կը բարձրացնեն տրամադրութիւնը՝ Պանիրը, կաթնաշուր, ձուկը, միսը դրիբդոֆամին բնական աղբիւրներն են: Ընկուզեղէնը եւ չիրերը կ'օգնեն հարստացնելու մարմինը մակնիստով եւ օգտակար միւս վիթամիններով: Պանանը, անանասը եւ սալորը նոյնպէս հարուստ են դրիբդոֆամինով:

Վիթամին C-ով հարուստ միրգերը, օրինակ, նարինջը եւ քիւրին անհրաժեշտ են մարմնի առողջութեան համար: Եւ, իհարկէ, շոքոլան, որ ուժ կը հաղորդէ մեզի, մեր մարմինը կը հարստացնէ մակնիստով եւ կը նպաստէ սերոթինի արտադրութեան: Սակայն, պէտք է մոռնալ չափի մասին: Չարժէք չարաշահել այն ուտելիքները, որոնք

ՄԱՏԱՆԻՆԵՐՈՒ ԳԱՐՏՆԻՔԸ. ԻՆՉ ՊԵՏՔ ԿՐԵԼ ԱՅՍ ԶԱՐԴԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՆԻԿԱ ՅԱԶՈՐՈՒԹԻՒՆ ԲԵՐԷ

Մատանին ոչ միայն կարգավիճակի, ճաշակի եւ գեղեցկութեան ցուցանիշ է, այլ նաեւ՝ պաշտպանիչ վահան: Եթէ նոյնիսկ ձեր մատին կը փայլի հասարակ մատանի, անիկա կրնայ պաշտպանել ձեզ դժուար պահերուն: Մատանիներու եւ ապարանջաններու շնորհիւ օտար ազդեցութիւններէ պաշտպանուելուն մասին գիտէին դեռ հին ժամանակներէն:

Մատանիները, նախ եւ առաջ, կը պաշտպանեն մեզ օտար, բացասական ուժերէ: Եւ այդպիսով կ'օգնեն պահպանել ամբողջականութիւնն ու առողջութիւնը: Աստղաբաններն ու հիրոմանտները կը պնդեն, որ ձեռքի իւրաքանչիւր մատ կապուած է որեւէ յատուկ մոլորակի եւ տարերքի հետ: Եթէ մատանին ճիշդ մատին կրէք՝ անիկա ձեզ կը պաշտպանէ ամբողջ կեանքի ընթացքին:

1. Մատանին բթամատին կրելով՝ կ'աշխուժացնէք աշխարհի զգացական ընկալումը:

2. Մատանին ցուցամատին կրելով՝ կ'աշխուժացնէք իշխանութեան տարերքը: Ասիկա վստահութիւն

կը շնորհէ եւ կ'օգնէ հասնելու նպատակներուն:

3. Միջնեմատը (հողի տարերք, մոլորակը՝ Սաթուրն) պատասխանատու է ցեղի յիշողութեան համար: Միջնեմատին խորհուրդ կը տրուի կրել այն մատանին, որ ձեզի անցած է ձեր նախնիներէն: Նման մատանին մարդը աւելի ուժեղ կը դարձնէ, ան կապ կ'ապահովէ իր նախնիներուն հետ: Փոքրիկներուն՝ աղջիկ թէ տղայ, անպայման պէտք է մատանիներ նուիրել: Այս մատանին կ'օգնէ իրենց ամբողջ կեանքի ընթացքին:

4. Մատնեմատին (օդի տարերք, մոլորակը՝ Արեգակ) դրուած մատանին կ'որոշէ ձեռքի, կ'աշխուժացնէ ստեղծագործ ուժը, կ'օգնէ շփման մէջ: Իսկ եթէ մատնեմատին կրէք այն մատանին, որ ձեզ նուիրած է շատ մօտ անձնաւորութիւն, անիկա կ'օգնէ բարելաւելու անձնական յարաբերութիւնները:

5. Ճկուցթին (Չուրի տարերք, մոլորակը՝ Մերքուրի) դրուած մատանին կը զօրացնէ յուզական դաշտը ու կ'օգնէ ճիշդ կապեր հաստատելուն:

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՐԱԻՉՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԻՆԵՐՈՒՆ ՍՈՎՈՐՈՅԹՆԵՐԸ

Մագնիսական կիներ միշտ դրական են: Իսկ դրական տրամադրութեամբ ընտրութիւն է, որը ցանկալի կիներ կը փորձեն ամէն օր: Այո, երբեմն անոնք կ'ունենան ուժերու անկում, անտրամադիր կ'ըլլան եւ իսկական ճնշախտ կ'ապրին, բաց ընդհանուր առմամբ նման կիներ կը հաւատան լաւագոյնին:

Անոնք պատասխանատուութիւն կը ստանան: Աւելի դիւրին է դրական եւ երջանիկ մնալ, երբ վստահ ես, որ ամէն ինչ վերահսկողութեան տակ է, որ դու անպատասխանատու ես քու կեանքիդ համար: Երբ կը փնտռես, թէ որուն մեղադրես անյաջողութիւններուդ համար, ատիկա բոլորովին զրաւիչ է, որովհետեւ այդպէս դու բացասական լիցքեր կը ճառագես, որ ուրիշները ստիպուած կ'ըլլան ընդունելու իրենց վրայ:

Անոնք կ'աշխատին երջանիկ ըլլալու վրայ: Մագնիսական կիներ ուղղակի չի խաբէր ինքզինք եւ կը համոզէ, թէ ամէն ինչ լաւ է: Անկարելի ամէն ինչ կ'ընէ, որպէսզի ատիկա իրօք այդպէս ըլլայ: Չնայած յանուն արդարութեան պէտք է ըսել, որ շատ բան կախեալ է ուղղակի մօտեցումէն եւ կեանքի

հայեացքէն: Անոնք ուրիշներու մէջ լաւ կը տեսնեն: Յարաբերութիւնները անհամեմատ աւելի բարդ են, երբ դու կը փորձես որեւէ վատ բան գտնել, բացառապէս անոր շահ-դիտական մտադրութիւնները եւ այլն: Եթէ վստահ ես, որ քեզի համար ամէն ինչ այնքան լաւ չի կրնար ըլլալ, այդպէս ալ կ'ըլլայ: Նոյնիսկ եթէ որեւէ վատ բան կ'ըլլայ, ցանկալի կիներ չի սկսիր անմիջապէս մեղաւոր փնտռել, չի մտածեր, որ ան դիտաւորեալ վատ բան ըրած է, այլ կը փնտռէ տեղի ունեցածին իսկական պատճառները:

Անոնք համար կարեւոր է անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ կը յուզուին, թէ իբր ստիպուած են սեփական երազանքները զոհաբերել յանուն յարաբերութիւններու եւ ընտանիքի: Բաց ատիկա շատ հեռու է ճշմարտութենէն: Ուղղակի պէտք է այնպիսի յարաբերութիւններ գտնել, որոնք պիտի համընկնին ձեր երազանքներուն, եւ այնպիսի մարդ, որ պիտի աջակցի ձեր երազանքներուն: Ձեր գուզնկերոջմէ բացի, ուրիշ մէկուն հանդէպ կիրք կ'օգնէ յարաբերութիւններու մէջ: Ատիկա ձեզ կը պաշտպանէ ձանձրոյթէն:

7 ԲԱՆ, ՈՐ ԿԻՆԵՐ ԱՅՆՊԵՍ ԶԵՆ ԸՆԵՐ, ԻՆՉ ՊԵՏՔ ՏՂԱՄԱՐԴԻԿ

1. Կանայք ծոծրակը չեն քերեր երկու պատճառով. ինչո՞ւ ցոյց տալ հարցին իրենց անստեղծակութիւնը եւ մանաւանդ՝ փճացնել սանտրուածքը:

2. Կանայք կը սիրեն իրենց մագերը փաթթել մատին կամ մագափունջով շոյել դէմքը: Կարեւոր է, թէ մագերը ինչ երկարութիւն ունին:

3. Կինը երբեք չի հասկնար, թէ տղամարդիկ ինչու այդքան կը վախնան իրենց տղամարդկային արժանիքին հասցուած հարուածներէն:

Կը բարձրացնեն սերոթինի արտադրութիւնը, որպէսզի մարմինը չհիւժի: Բացի այդ, քաղցրաւենի-

4. Կինը ծխելու պահուն ծխախոտը բերանը չի ձգեր, այլ միշտ կը պահէ ձեռքին մէջ՝ ի տարբերութիւն շատ տղամարդոց:

5. Կինը յօրանջելու ժամանակ բերանը կը փակէ ո՛չ թէ բռունցքով, այլ՝ բաց ափով:

6. Լոզանք առնելէ ետք կիներ անպայման սրբիչը կը փաթթէ գլխուն: Կարեւոր է՝ մագերը երկար են, թէ կարճ:

7. Երբ կիներ կը ձեռնուին, անոնք շատ թեթեւ կը սեղմեն ձեռքը:

Քի չափէն աւելի օգտագործումը նոյնպէս օգուտ չի բերեր: Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն.

ՄՈՌԻՏԻՆԻՕ.

«ՌԵՇՖՈՐԴՆ ՈՒ ԷՐԵՐԱՆ ՏՈՒԵՑԻՆ ԱՅՆ, ԻՆՉԸ ԶԿԱՐՈՂԱՑԱՆ ՏԱԼ ՄԽԻԹԱՐԵԱՆՆ ՈՒ ԼԻՆԳԱՐԴ»

Հոլանդական «Ֆեյենորդի» դէմ Եւրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղին ընդառաջ անգլիական «Մանչեսթեր Եունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզէ Մուրինյոն խօսել է «Մանչեսթեր Սիթիի» դէմ խաղում (1:2) չարագրած Հենրիխ Մխիթարեանի եւ Ջեսի Լինգարդի մասին: Մանչեսթերեան դերբիում նրանք մեկնարկային կազմում էին եւ փոխարինուեցին ընդմիջմանը:



«Ռեշֆորդն ու Էրերան երկրորդ խաղակէստում մեզ տուեցին այն, ինչը չկարողացան տալ Մխիթարեանն ու Լինգարդն առաջին խաղակէստում: Այդ մակարդակի քանի՞ խաղի են մասնակցել Միկին ու Ջեսին:

Մեկնարկային կազմի վերաբերեալ որոշում ընդունում եմ ֆուտպոլիստների ցուցադրած խաղի հիման վրայ: Դա միակ տարբերակն է: Ինձ հիասթափութիւն պատճառած ֆուտպոլիստները «Ֆեյենորդի» դէմ խաղին չեն մասնակցի: Պատիժ է: Ոչ, ընդամենը շաբաթ օրուայ հանդիպման հետեւանքներն են», - Մուրինյոնի խօսքը մէջբերում է «Մանչեսթեր Եունայթեդի» պաշտօնական կայքը:

«ԼԻԲԵՐՊՈՒԼԸ» ՈՉ ՄԻ ՇԱՆՍ ԶՏՈՒԵՑ ԱԽՈՅԵԱՆ «ԼԵՍԹԵՐԻՆ»

Ֆուտպոլի Անգլիայի առաջնութեան չորրորդ տուրում «Լիբերպոլն» ընդունեց ախոյեանի տիտղոսը պաշտպանող «Լեսթեր Սիթիին»: Գերմանացի Եուրգեն Կլոպի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում ոչ մի շանս չտուեց մրցակցին՝ առաւելութեան հասնելով 4:1 հաշուով: «Լիբերպոլն» 7 միաւորով բարձրացաւ ճիշդ տեղ:

ՌՈՆԱԼԴՈՒ. «ՌԵԱԼԸ» ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՅԱՂԹԵԼ ԱԽՈՅԵԱՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Ախոյեանների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկին ընդառաջ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն յայտարարել է, որ Արքայական ակումբը կարող է կրկնել անցած մրցաշրջանի նուաճումը եւ յաղթել Ախոյեանների լիգայում: «Ռեալը» մեկնարկում է «Սպորտինգի» հետ խաղով:



«Ախոյեանների լիգայի յաղթողի կոչումը պաշտպանելը շատ բարդ, բայց գրաւիչ փորձութիւն է: Ես կարծում եմ, որ «Ռեալը» կարող է երկրորդ մրցաշրջանում անընդմէջ նուաճել այդ տիտղոսը: Այո, Ախոյեանների լիգան շատ ծանր մրցում է, բայց հիմա հեշտ չի տրուում ոչինչ եւ ոչ մէկին: Մենք կանենք հնարաւոր ամէն ինչ յաղթանակի համար: Հանդիպումից հանդիպում կը շարժուենք առաջ: Սկզբում պէտք է մտածել խմբային մրցաշարի մասին, քանի որ մենք շատ ուժեղ խմբում ենք: Բայց դրական ենք տրամադրուած», - Ռոնալդուի խօսքը մէջբերում է ՌԵՖԱ-ի կայքը:

6-րդ խմբում «Ռեալի» մրցակիցներն են Դորտմունդի «Բորուսիան», Լիսաբոնի «Սպորտինգը» եւ լեհական «Լեգիան»: «Ռեալ» - «Սպորտինգ» հանդիպումը Սեպտեմբերի 14-ին է:

ՊԼԱՏԻՆԻՆ ԹՈՅԼԱՏՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՌԵՖԱ-Ի ՆԻՍՏԻՆ

ՌԵՖԱ-ի նախկին նախագահ Միշէլ Պլատինին թոյլատրել են մասնակցել ասոցիացիայի մատակայ նիստին, չնայած ֆրանսացուն արգելուած է մասնակցել ֆուտպոլի հետ առնչութիւն ունեցող որեւէ միջոցառման, գրում է BBC-ն:

61-ամեայ Պլատինին ցանկութիւն է յայտնել ներկայ գտնուել ՌԵՖԱ-ի նիստին, որի ժամանակ ընտրուելու է նոր նախագահ:

ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտէն տեղեկացնում է, որ Պլատինին կարող է մասնակցել Աթէնքում Սեպտեմբերի 14-ին կայանալիք ՌԵՖԱ-ի նիստին: Մենք հարցում ենք ստացել այդ կապակցութեամբ եւ ողջունում ենք այդ որոշումը, - նշում է յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ Միշէլ Պլատինին եւ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ

US OPEN.

ՎԱՐԻՆԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՈՒԺԵՂ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՈՎԿԵՏ ՋՈԿՈՎԻՉԻՑ

Նիւ Եորքում աւարտուած Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան տղամարդկանց մենախաղի եզրափակիչում շուէյցարացի Ստեն Վաւրինկան 3 ժամ 57 րոպեում առաւելութեան է հասել աշխարհի առաջին ռակետ, 29-ամեայ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:



31-ամեայ Վաւրինկան երրորդ անգամ յաղթեց «Մեծ սաղաւարտի» մրցաշարերում: 2014-ին նա յաղթել էր Աւստրալիայի բաց առաջնութիւնում, իսկ 2015-ին՝ Ֆրանսայի բաց առաջնութիւնում:

Գերմանացի Անժելիկ Կերբերը նուաճել է Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան կանանց մենախաղի ախոյեանական տիտղոսը: Եզրափակիչում երկրորդ ռակետը երեք սեթում առաւելութեան է հասել չէխ Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Գերմանացի մարզուհին առաջին անգամ նուաճեց US Open-ի տիտղոսը՝ ստանալով 3.5 միլիոն տոլար եւ 2 հազար վարկանիշային միաւոր:

Անժելիկ Կերբերը կը գլխավորի համաշխարհային դասակարգման աղիւսակը՝ չըջանցելով Սերենա Ուիլյամսին:

ՄԻՅՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՆԵԱՆԻՆ ՌՈՒՍԱՍԱՆՈՒՄ ԴԻՄԱՒՈՐԵԼ ԵՆ ՅԱՆԴԻՍԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ԵՒ ՆՈՒԻՐԵԼ 2,5 ՄԼՆ ՌՈՒՐԼԻ



Կրասնոյարսկի «Եմելեանովօ» օդանաւակայանում Օլիմպիական խաղերի արծաթէ մետալակիր Միհրան Յարութիւնեանին հայկական համայնքն ու ընկերները դիմաւորել են հանդիսաւոր կերպով: Ինչպէս հարորդում է «Արմենպրես»-ը, Յարութիւնեանի պատուին կազմակերպուել է աւտովագք՝ Gelentvagen, Mercedes-Benz, G-class մեքենաներով, որոնց վրայ փակուած են եղել մարզիկի պատկերով պաստառներ:

Բացի այդ, Միհրան Յարութիւնեանին է փոխանցուել 2,5 միլիոն ռուբլու քարտ:

Ռիօ Դժանէյրոյում անցկացուած 31-րդ Օլիմպիական խաղերի յունահունական ոճի ըմբշամարտի եզրափակիչում՝ սերբ ըմբիշ Դաւոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Յարութիւնեանը գրկուեց ոսկէ մետալից կանխակալ մրցավարութեան պատճառով: Մեծ հիասթափութեան հետեւանքով Յարութիւնեանը յայտարարել էր սպորտից հեռանալու մասին, սակայն ժամանելով Երեւան՝ նա յայտարարեց, որ շարունակելու է իր մարզական կարիերան՝ նպատակ ունենալով դառնալ յաջորդ Օլիմպիական խաղերի ախոյեան:

Սերբ Դաւոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն աւարտուել էր 1:1 հաշուով: Մրցավարը երկրորդ ռաունդում միաւոր տուեց սերբին իբր Յարութիւնեանի պասիւութեան պատճառով: Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ: Այդուհանդերձ, յաղթող ճանաչուեց սերբ ըմբիշը:

«ՌԵԱԼ ՍՈԼՈ ԼԵՅՔԸ» ՊԱՐՏՈՒԵՑ, ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍԵԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՄԲՈՂՋ ԽԱՂԻՆ

Ֆուտպոլի հիւսիսամերիկեան ՄԼՍ-ի կանոնաւոր առաջնութեան հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լէյքը» արտագնայ հանդիպում է անցկացրել «Պորտլենդ Թիմբերսի» հետ եւ պարտութիւն է կրել նուազագոյն հաշուով:

«Ռեալ Սոլթ Լէյքը» մեկնարկային կազմում է եղել յարձակուող Յուրա Մովսիսեանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

«Ռեալ Սոլթ Լէյքը» 29 խաղից յետոյ վաստակել է 44 միաւոր եւ Արեւմտեան գոտու երրորդ տեղում է:

Չեպ Բլատերին 8 տարով արգելել են զբաղուել ֆուտպոլային ցանկացած գործունէութեամբ, քանի որ 2011 թուականին Բլատերը ֆրանսիացուն անօրինական 2 մլն շուէյցարական ֆրանկի փոխանցում է կատարած եղել, որը յայտնաբերուել է միայն մի քանի տարի անց:

ԱՍՏՂԵՐԸ ԻՆՉ Կ'ԸՍԵՆ

ԽՈՅ **Մարտ 21-Ապրիլ 19**
 Կեանքիդ բոլոր կարելի առիթներուն եւ ժամերուն երբեք առանձին չես եղած: Ընտանեկան հարցերու պարագային, միշտ ներկայութիւնդ կը պարտադրես, խորհելով թէ պիտի կարողանաս դիւրութեամբ լուծել հարցերը:
 Բախտաւոր թիւերդ են: 7,17,25,28,30

ՑՈՒԼ **Ապրիլ 20-Մայիս 20**
 Գանգատներ կրնան ծանր ըլլալ եւ տկարացնեն քեզ, անոնք կրնան նաեւ զգացականօրէն ազդել բոլոր շրջանակիդ վրայ: Մեծ ամբոխի մը մէջ պիտի փայլիս եւ շատերուն նախանձը գրգռես: Ուրախութեամբ ընդունէ ձախողութիւններդ:
 Բախտաւոր թիւերդ են: 2,15,26,27,33

ԵՐԿՈՒՈՐԵԱԿ **Մայիս 21-Յունիս 20**
 Ընտանիքիդ անդամներուն հետ շատ գեղեցիկ ձեւով կը վարուիս եւ անոնց կ'զգացնես թէ բոլորն ալ կարելի են քեզի համար: Կեցուածքովդ եւ գործերովդ պիտի փաստես ճարպիկութիւնդ եւ հմտութիւնդ:
 Բախտաւոր թիւերդ են: 1,9,18,24,31

ԽԵՑԳԵՏԻՆ **Յունիս 21-Յուլիս 22**
 Լաւ բարեկամ մը գտնելու համար, պէտք է փորձես անոնց հաւատարմութիւնը, քանի որ դժուար է լաւ բարեկամ գտնելը: Գործատիրոջդ վստահութեան առանձնաշնորհումը կը վայելես, տես որ զինք չյուսախաբեցնես:
 Բախտաւոր թիւերդ են: 3,12,22,33,35

ԱՌԻԺ **Յուլիս 23-Օգոստոս 22**
 Եթէ իսկապէս կը սիրես ընտանիքդ, պէտք է զոհաբերութիւն ցուցնես իրենց վատ օրերուն: Ինքզինքդ մի ձեւացնես այն՝ որ չես, մարդիկ քեզ թող սիրեն ինչպէս որ ես: Շուրջիններդ խաբելու մէջ շատ հմուտ ես:
 Բախտաւոր թիւերդ են: 10,19,21,26,29

ԿՈՅՍ **Օգոստոս 23-Սեպտեմբեր 22**
 Կատարեալ անձ մը չես, սակայն անձնուէր սէր ունիս տրամադրելու ընտանիքիդ անդամներուն: Յաջողութիւններուդ վրայ խօսիլ երբեք չես սիրեր եւ բնաւ չես պարծեմար: Շրջանիդ կարօտեալներուն հոգատար եւ խնամող եղիր:
 Բախտաւոր թիւերդ են: 6,17,25,32,34

ԿՇԻՈՔ **Սեպտեմբեր 23-Յոկտեմբեր 22**
 Դուն քեզ մի փոխակերպեր եւ մի փորձեր ուրիշ մէկը ըլլալ, անկեղծութիւնը լաւագոյն առաքինութիւնն է: Մի խաբուիր անձի մը խորամանկութենէն, զգուշութեամբ հեռացիր անկէ: Կը փափաքիս ազատ եւ անկախ ըլլալ ընելու սրտիդ ուզածները:
 Բախտաւոր թիւերդ են: 7,15,24,30,34

ԿԱՐԻՃ **Յոկտեմբեր 23-Նոյեմբեր 21**
 Ինքզինքդ կաշկանդուած կը զգաս պարտականութիւններուդ եւ պատասխանատուութիւններուդ մէջ: Ունեցած շնորհքներդ չարիքի մի օգտագործեր: Քեզմէ տարեցները յարգելով լաւ օրինակ կ'ըլլաս քեզմէ փոքրերուն:
 Բախտաւոր թիւերդ են: 6,12,21,28,31

ԱԳԵՂՆԱԲՈՐ **Նոյեմբեր 22-Դեկտեմբեր 21**
 Հասարակութեան նկատմամբ ցուցաբերած ծառայասիրութիւնդ եւ զոհաբերութիւնդ՝ միշտ յարգանքի կ'արժանացնէ քեզ: Կեանքիդ ընթացքին շատ մը շփոթեցնող եւ խորհրդաւոր հարցեր կը դիմագրաւես, սակայն լաւ գիտես անոնց լուծումը:
 Բախտաւոր թիւերդ են: 3,14,27,32,33

ԱՅԾԵՂՁԻՐ **Դեկտեմբեր 22-Յունուար 19**
 Չափազանց համբերատար եւ կարեկցող ես եւ չես յանձնուիր ձախողութիւններու: Չաւակներդ շատ լաւ խրատ եւ շիտակ ճամբուն մէջ առաջնորդէ զանոնք: Գիշերները շատ ուշ ատեն գրօնելու մի փափաքիր:
 Բախտաւոր թիւերդ են: 8,13,25,30,33

ԾՈՎԱԼՈՅՇ **Յունուար 20-Փետրուար 19**
 Օղային փոփոխութիւնները շատ կ'ազդեն առողջութեանդ եւ տրամադրութեանդ վրայ: Օղափոխութեան պէտքը անհրաժեշտ է քեզի համար: Բարձրաստիճան անձի մը հետ բախումներ կրնաս ունենալ ընտանիքի անդամի մը պատճառաւ:
 Բախտաւոր թիւերդ են: 2,14,23,34,35

ԶՈՒԿ **Փետրուար 20-Մարտ 20**
 Եկամուտդ կրնայ կրկնապատկուիլ եթէ քիչ մը աւելի լրջութեամբ մօտենաս գործիդ: Կացութենէ մը փրկուելու համար կարելի է որ ամէն գնով ինքզինքդ պաշտպանես եւ հաստատ մնաս խօսքերուդ մէջ: Կասկածները հանէ մտքէդ:
 Բախտաւոր թիւերդ են: 7,16,20,27,31

Նոր Կառավարութեան Փողը

Շարունակուած էջ 2-էն

Թիւններ, կամ էլ տեւական ժամանակ կը պահանջուի այն վերականգնելու համար: Տեւական ժամանակ այն բանի համար, որպէսզի ներդրողները համոզուեն, որ Հայաստանում թէկուզ յեղափոխական փոփոխութիւնները կրնան են կայուն եւ համոզիչ բնույթ, ոչ թէ զուտ քարոզչական ակցիա են եւ ժամանակաւոր նախընտրական-ներիշխանական երեւոյթ:

Ըստ այդմ՝ Հայաստանի կառավարութիւնը՝ նոր կառավարութիւնը, դեռ պէտք է մի քանի ամիս շարունակ ցոյց տայ փոփոխութիւնների միտուածութիւն, այդ թւում՝ ընտրութիւններից յետոյ, արտաքին ներդրումների շոշափելի աճ ակնկալելու համար: Իսկ յեղափոխական փոփոխութիւնների կառավարութիւնն իհարկէ չի գնայ, որովհետեւ Հայաստանի իշխող համակարգից ձեւաւորուած որեւէ կառավարութիւն չի կարող գնալ այդպիսի փոփոխութիւնների:

Այդպիսով, մօտ ապագայում ոչ միայն հոկտեմբերեան ֆորումի, այլ նաեւ ընդհանրապէս արտաքին ներդրումների հետ կապուած յոյսերը աւելի շատ հիպոթետիկ են: Յոյս չկայ Ռուսաստանից՝ պարզ դարձաւ դեռեւս Օգոստոսին Սարգսեան-Պուտին հանդիպումից: Ռուսաստանի տնտեսական վիճակն այնպիսին է, որ արդէն խօսուած է նոյնիսկ ռազմական պիւտճէն 6 տոկոսով կրճատելու եւ այդպիսով 190 միլիարդ ռուբլի խնայելու մտադրութեան մասին: Դրանով, մեծ հաշուով, ամէն

ինչ ասուած է: Վարկային տարբերակն իրատեսական չէ այն պատճառով, որ Հայաստանին արտաքին վարկ տրամադրուած է լոկ կայունութիւնը պահելու համար, իսկ զարգացման համար վարկ տուող չկայ՝ մեծ հաշուով, նոյն պատճառով, ինչ պատճառով չկայ արտաքին ներդրող: Թէ՛ կառավարման որակը, մեղմ ասած, համոզիչ չէ, թէ՛ նաեւ արտաքին քաղաքականութեան բնույթը: Ռուսաստանը փող չունի, իսկ Արեւմուտքն էլ փող չի տայ Ռուսաստանի կցորդ հանդիսացող մի պետութեան: Այդպիսով, փոփոխութիւնների ալիքի համար մնում է «անձնական գրպանը»:

Լուծուե՞լ է այդ հարցը, եւ դրա շնորհիւ էլ լուծուեց կառավարութեան հարցը, թէ՞ այդ հարցը չէր լուծուած, եւ այդ իսկ պատճառով լուծուեց կառավարութեան հարցը, յաջորդիւ փողի հարցը լուծելու համար: Ընդ որում՝ տուեալ պարագայում, իհարկէ, անգամ Ֆինանսաւորման հարցը լուծելով, փոփոխութիւնը չի ենթադրուած միարժէքորէն կենսի որակի հիմնարար վերանայում:

Ի վերջոյ, փոփոխութիւնը կարող է վերաբերել ընդամէնը տնտեսութեան քուտանների եւ մասնաբաժինների վերանայմանը, իհարկէ հանրութեան համար գուցէ մի փոքր սոցիալական էֆեկտով: Յամենայն դէպս՝ որեւէ համոզիչ վկայութիւն չկայ, որ որեւէ մէկը պատրաստ է սեփական գրպանի հաշին իշխանութեան փոխարէն պետութիւն պահել:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

ՎԱՐՉԱՊԵՏ ՓՈԽԵԼՈՎ

Շարունակուած էջ 6-էն

սխալներուն համար: Յովիկ Աբրահամեանը եւս այս առումով բացառութիւն պիտի չկազմէ:

Ինչպէս իր նախորդները, նոյնպէս ինք պիտի շարունակէ իր «երանելի կեանք»ը, դիզելով մեծ հարստութիւն եւ զարկ տալով իր նորանոր «պալատ»ներու կառուցման:

Այս բոլորը պիտի կատարուին պարզ անոր համար, որ Հայաստանի հանրութիւնը այսօր բաւարար ներուժ չունի հարց տալու վարչապետին, այ՛ո առնուազն հարց տալու, թէ ուրիշ՞ են այն գումարները, որոնց ան տիրացաւ առնուազն երկու տարուան վարչապետի պաշտօն վարելու ընթացքին: Հարստութիւնը, տնտեսական աւանդները, առեւտուրը, դրամ շահելու գաղտնիքները մէկ կողմ, հապա երկրին մէջ իշխանական կարեւոր աթոռ զբաղեցնելու ժամանակահատուածին նոյն անձին կուտակած գումարները այլ նիւթ:

Ու այս բոլորէն անդին ամենաթողութեան ընդհանուր մթնոլորտ մը, որ կը սպառէ հանրութիւն-իշխանութիւն փոխ վստահութիւն կերտելու հնարաւոր բո-

լոր ճանապարհները:

Թէ՛, նշանակուելիք վարչապետ Կարէն Կարապետեան ինչ ուղղութեամբ պիտի փորձէ գործել ցարդ յստակ չէ: Յստակ ու երեւելի է սակայն, որ այս կարեւոր պաշտօնին համար եղած փոփոխութիւնը, իր մէջ վստահութիւն փոխանցելէ աւելի կը պարունակէ բաւական կասկածելի եւ մանաւանդ «քաղաքական ժամանակ» շահելու միտուած բաւական կասկածելի թայմինի մը:

Այն առումով, որ յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն ընդամէնը մնացած է 7 ամիս: Ու այդ բաւականին կարճ ժամանակամիջոցին, եթէ Կարապետեան «լուրջ փոփոխութիւններ» կատարելու բաւարար քաղաքական կամք ունի, ապա յստակ է նաեւ, որ 7 ամսուան ընթացքին անհնար է այդպիսի մեծ քայլերու նետուել: Ուրեմն հակամէտ ենք կարծելու, որ վարչապետին ու հետեւաբար կառավարութեան տուն երթալու որոշումը տրուած է ժամանակ շահելու յետին նպատակով:

Իսկ յանուն ինչի համար, աւելի պարզ կը դառնայ յառաջիկայ ամիսներուն:

SEROP'S CAFE
GREEK & LEBANESE FOOD
 SERVING BATON ROUGE SINCE 1979

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ



ԱՆԴՐԱՆԻԿ ՆՈՐԱՇԽԱՐՀԵԱՆ

Հանգուցեալ ԱՆԴՐԱՆԻԿ ՆՈՐԱՇԽԱՐՀԵԱՆԻ (մահացած Լիբանան) մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, Սեպտեմբեր 18, 2016ին Փասատինայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, 2215 E. Colorado Blvd., Pasadena, CA 91107, յաւարտ Ս. Պատարագի:

- Սգակիրներ՝
Քոյրերը՝ Արաքսի Նորաշխարհեան - Գասպարեան
Աստղիկ Նորաշխարհեան - Նոխուսեան
Քրոջ զաւակները Վահէ եւ Հայկուշ Յովսէփեան եւ զաւակունք
Շահնուր եւ Անի Յովսէփեան եւ զաւակունք
Շանթ եւ Լարա Յովսէփեան եւ զաւակունք
Վիգէն Յովսէփեան
Խաժակ Յովսէփեան
Յարութ եւ Անի Գասպարեան

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ



ԳՐԻԳՈՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Հանգուցեալ ԳՐԻԳՈՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, Սեպտեմբեր 18, 2016ին Փասատինայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, 2215 E. Colorado Blvd., Pasadena, CA 91107, յաւարտ Ս. Պատարագի:

- Սգակիրներ՝
Այրին Արաքսի Նորաշխարհեան - Գասպարեան
Զաւակը Յարութ եւ Անի Գասպարեան
Թոռները՝ Հրակ եւ Հերա Գասպարեան
Էլի եւ Ժանօ Կարոյեան

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

Յաւով իմացանք Պոսթոնի մեր երկար տարիներու Հ.Մ.Մ.ի հիմնադիրներէն եւ պատասխանատու պաշտօններ ստանձնած՝ ընկ. ԴԱԻԹ ԵԱՓՈՒՃԵԱՆԻ մահուան լուրը: Այս առթիւ Հ.Մ.Մ.ի Լոս Անճելոսի վարչութիւնը իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի տիկնոջ, զաւակներուն եւ համայն ընտանեկան պարագաներուն: Հ.Մ.Մ.ի ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

Շարունակուած էջ 7-էն

րը (42%) Արսէն Յարութիւնեանն է: Նա նոյն, ինչպէս նաեւ Կարապետեանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերութեան՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխաւոր տնօրէնն է:

րի մանրածախ առեւտրի մասնագիտացուած խանութ է: Այն մասն է Շուէյցարիայում գրանցուած եւ տարբեր երկրներում ներկայացուցչութիւններ ունեցող Kerbedanz բրենդի, որը զբաղուած է նաեւ ժամացոյցների արտադրութեամբ: Տիգրան Կարապետեան



«Ֆլորենս» ռեստորան

26% բաժնեմաս ունի նաեւ քաղաքացի Արթուր Գելեզարովը, եւս 2%՝ Սոնա Պիծակեանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսէն Յարութիւնեանի կինն է, քանի որ գրանցուած են նոյն հասցէում: «Սփար բերի» ՍՊԸ-ն ամբողջութեամբ Կարապետեան կրտսերի տիրապետութեան տակ է: Ընկերութիւնը վարսավիրանոցների եւ զեղեցկութեան սրահների ծառայութիւններ է մատուցում: Կարապետեանների տան հասցէում է գրանցված «Կրեդոնց» ՓԲԸ-ն, որը ժամացոյցների եւ ոսկերչական արտադրատեսակներ

այստեղ նաեւ տնօրէն է: Ընկերութեան անուանումը վերցուած է Կարապետեանների ազգանունան՝ դարբանդեան արտասանութեան տարբերակից (Կարապետանց, այսինքն՝ Կարապետի ժառանգները): «Կրեդոնց» ՓԲԸ-ն յայտնուել է ՊԵԿ-ի պարտադիր աուդիտ շանցած խոշոր ընկերութիւնների ցանկում: «Արտաուէի» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետեանը հաւասարապէս կիսում է բաժնեմասը Արմէն Մկրտչեանի հետ: Ընկերութիւնը զազայցման կայաններում աւտոմեքենաների համար հեղուկ գազի եւ գազօլիւնի մանրածախ առեւտրով է

ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ

Շարունակուած էջ 15-էն

լով, որ դպրոցը կեանք ստացաւ իրենց ներկայութեամբ եւ առաջնորդեց, որպէսզի արտասանեն Տէրունական աղօթքը, Ամերիկեան եւ Հայկական ուխտերը, որոնց յաջորդեց հայկական քայլերգի ոգեւորուած երգեցողութիւնը: Ապա Տիկ. Ապաճեանի առաջնորդութեամբ միաբերան երգեցին «Օրհնեցէք Տէրը» եւ «Հրաշալի» հոգեւոր երգերը: Հոգաբարձութեան ատենապետ՝ Պրն. Կ. Ճրճուեան խօսք առաւ եւ այս վերամուտի սեմին յաջողութիւն մաղթեց բոլորին: Խօսք առաւ նաեւ դպրոցի տնօրէնուհի Տիկ. Մ. Թաշեան-Ուիլյամսը, որ ջերմազին ընդունեց աշակերտներուն ներկայու-

թիւնը եւ խրախուսեց փոքրիկները ունենալու յաջող տարի մը: Պահն էր լսելու Վեր. Յ. Մաթոսեանի օրհնութիւնները, որպէսզի ունենանք օրհնաբեր եւ բեղուն օրեր: Բացման այս արարողութիւնը վերջ գտաւ եւ աշակերտները իրենց դաստիարակներու առաջնորդութեամբ ուղղուեցան իրենց դասարանները, ուսումնական նոր տարեշրջան մը բոլորելու եւ քրիստոնէական շունչով սնուելու եւ ըլլալու տիպար հայորդիներ: Նոյն օրը երեկոյեան տեղի ունեցաւ Սարեան Մանկամտերի եւ Մանկապարտեզի պաշտօնական բացումը, դպրոցի շրջափակին մէջ, որու գլխաւոր բարերարն է Տոքթ. Մայքըլ Սարեան:

զբաղուած: Եւս երեք ընկերութիւն էլ Տիգրան Կարապետեանը գրանցել է վերջին տարիներին՝ «Աղջառա 1», «Աղջառա 2» եւ «Աղջառա 3» ՍՊԸ անուններով: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «Աղջառա 1»-ը զբաղուած է համակարգիչների, ծայրամասային սարքուածների եւ ծրագրային ապահովման մեծածախ առեւտրով: Սակայն ՊԵԿ-ը միւս երկուսի գործունէութիւնը չի դասակարգել՝ ներառելով «այլ ծառայութիւնների մատուցում, չներառուած ուրիշ

խմբաւորումներում» կատեգորիայում: Տեղեկութիւններ այդ ընկերութիւնների մասին համացանցում եւս չկան: Կարէն Կարապետեանը մեծաքանակ բիզնէս ծրագրեր ունի նաեւ Ռուսաստանում: Մոսկուայում նա զազայցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնէս ծրագրեր է իրականացնում նաեւ յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանի հետ: Կարէն Կարապետեանի ռուսաստանեան բիզնէսին կ'անդրադառնանք առաջիկայում: «ՀԵՏՔ»

OFFICE SPACE FOR RENT IN PASADENA
ՎԱՐՉՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով
Հետաքրքրուողներէն հեռաձայնել՝ (626) 398-0506

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՆ ՓԱՌԱՏՕՆ ARMENIAN INDEPENDENCE DAY FESTIVAL

Կազմակերպութեամբ Organized By

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
NOR SEROUNT CULTURAL ASSOCIATION




SUNDAY SEPTEMBER

18, 2016

VERDUGO PARK GLENDALE

1621 Canada Blvd., Glendale, CA, 91206


Starting at 11:00 am



GENERAL SPONSOR

INNOVATIVE
 Designs Manufacturing, Inc.
 By TED & NORA KOROGHLIAN

SPONSORS



Hagop Alajajian Chiropractic Corp
815 E Colorado St Ste 250
Glendale, CA 91205

GEORGIA & SOFIA ENTERPRISES Inc.
13027 Aetna St.
Van Nuys CA 91401



Harma Maghakian
Residential Design



SALON DIORO
WESTFIELD FASHION SQUARE,
14006 RIVERSIDE DR,
SHERMAN OAKS, CA 91423



ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

Live Music

ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒ

Dancing

ԵՆ ԳԻՐԶԵՐՈՒ ՎԱՃԱՌԻ

Art Work Exhibition

ՓՈՔՐԵՐՈՒ ԽԱՂԵՐ

Kids Games

ՀԱՄԱԴԱՄ ՃԱՇԵՐ

Armenian Food

To reserve your vendor booth

please call Nor Serount Cultural Association

Ձեր կրպակները ապահովելու համար

Հեռաձայնեցե՛ք Նոր Սերունդ Մշակութային Միության

(818) 391-7938

